



Ницхоз д. б. г. я. я. я.  
с. с.


Римма И.





ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

-5 OCT 2011



ԴԱԻԹՑ ԼԻՎԻՆԿԱՍԹԸՆԻ

ԽԳՐՈՒԹԻՒՆ Ա. Յ. ՊՈՅԱԶԵԱՆ  
Կ. ՊՈԼԻԱՆ

1913

914  
1-22

PUBLISHED IN  
Constantinople, Turkey,

Հայֆ. Շահովսկու  
18 հոդ. 1926  
Ար-Եղի





ԴԱԻԻԹ ԼԻՎԻՆԿՍԹԸՆ

914  
7-22

ԴԱԻԻԹ ԼԻՎԻՆԿՍԹԸՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԵՄ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. Յ. ՊՕՅԱԶԵԱՆ

1943

9 MAR 2013

# ԴԱԻԻԹ ԼԻՎԻՆԿՍԹԵՐՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ԳԼՈՒԽ Ա.

ԳՈՐԾԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Այս քաջ եւ աղնիւ հերոսին եւ անոր ուրիշ մարդոց համար ըրած աղնիւ աշխատութեան պատմութիւնը, արդարեւ սովորական զարմանալիք ըլլալէ աւելի բան մըն է :

Քիչ մարդոց կեանքեր կրնան աւելի աղէկ ցուցընել թէ ինչպէս մինչեւ իսկ ամէնէն աղքատները և ամէնէն տկարները կրնան ստանալ իրենցմէ եւ եւ եկողներուն համար մեծ բաներ ընելու եւ եանքի աւելի դժուար շաւիղները աւելի դիւրացընելու կարողութիւնը։ Վասն զի Դաւիթ Լիվինկսթըն եանքն սկսաւ գործաւորի մը հիւզակին մէջ առնց գիտութեան և հանճարի եւ առանց դրամի ոով ձեռք բերէր զանոնք։ Եւ սակայն, երբ մեռաւ, շխարհ այնպէս լեցուած էր անոր գործին գովեսով և սքանչացումով, որ անոր մարմինը Ավրիփէէ նրուեցաւ Ուէսթմինսթըրի Աբբայարանը, հանգեւ համար անոր հայրենիքին մեծագոյն մարդոց գրեգմաններուն քով։ Դաւիթ Լիվինկսթըն պատ-



1235-84A

բաստուած էր ըլլալու մեծ ռահվիրայ, երկրախոյզ, գիտնական, բժիշկ, միսիոնար, և գերիներու ազատարար:

Երեսուն տարիներու մէջ ճամբորդեց 29,000 մղոն Ա.վրիկէի վայրի եւ անծանօթ մասերուն մէջ, խուզարկելով գետեր, լիճեր, դաշտեր, անտառներ եւ լեռներ, Գտաւ տեղեր, ուր սպիտակամորթ գաղթականներ արտեր, անկաստաններ շինէին առողջութեամբ եւ ապահով: Փնտուց ճամբաներ եւ նաւարկելի գետեր, որոնց միջոցաւ անոնք ծախսելու համար նաւահամնդիստաները բերէին իրենց բամբակը, ցորենը, խանուէն, շաքարը, փղոսկը և մորթերը: Սևամորթ ցեղերուն մէջ շատ բարեկամներ ստացաւ, գարմաննեց անոնց հիւանդները և առիթ չկորսցնցուց անոնց ցուցնելու թէ ի՞նչպէս կատարելու են իրենց առ Աստուած պարտականութիւնը և իրենց կեանքերը ի՞նչպէս աւելի աղէկ գործածելու են:

Բայց անոր վերջին և մեծագոյն գործն եղաւ հետապնդել գերի որսացողները, և Անդիոյ մէջ ծանօթայնել գերեվաճառութեան բոլոր անդիմական և ամբարդտական սարսափելի արարքները: Այս էր գործ մը որ մաշեցուց զամիկա մահու չափ, բայց անոր ազնիւ անձնագոհութիւնը արթընցուց իր հայրենակիցները որ տիրանան կեզրոնական Ա.վրիկէի և ջնջեն գերեվաճառութիւնը: Եւ եթէ քննենք անոր կեանքը, պիտի տեսնենք որ բոլոր այս բաներն ընելու կարողութիւնը եկաւ քիչ քիչ, և օր ըստ օրէ, պարզ պատճառէ մը, այսինքն անոր անկեղծ և անանձնասէր փափաքէն,

ցուցնելու իր առ Աստուած ունեցած սէրը մարդոց բարիք ընելով: Միշտ կը ջանար ուրիշներու օդնել և անոնց բարիք ընել, և ասով ուրիշները իրեն բարիք ըրին, և իր գործը յառաջ տանելու միջոցները հայթայիթեցին:

Լիվինկսթընի նախնիքը Սկովտիոյ Բարձրագաւառներէն էին և Ըլվա ամայի և առանձին կղզին մէջ կը բնակէին, մինչև որ ընտանիքը դժնդակ պարագաներէ ստիպեալ Պլանթայր գիւղին մէջ հաստատուեցաւ Լանարքցիրի բամբակի գործարաններուն մէջերը, ուր աւելի շատ գործ կ'ունենային:

Հոս ծնաւ Դաւիթ 1813ին: Հայրը, Նիլը Լիվինկսթըն, պարկեչա, հաստատամիտ և չարքաշ մարդ, մեծապէս կը հետաքրքրուէր բոլոր այն բաներով որ տեղի կ'ունենային աշխարհի մէջ: Շատ կը կարդար շատ նիւթերու վրայ, բայց մամնաւորապէս սիրահար էր միսիոնարական գործերու վրայ գրուած գիրքերու: Դաւիթ անկէ ժառանգեց իր Բարձրագաւառի յատուկ քաջութիւնն ու արիւթիւնը, նաև ամէն տեսակ գիտութեան իր ծարաւը:

Մայրը, Ակնէս Հննթըր, սերած էր հին գերդաստանէ մը, ուր Ուխտեաները ու հալածանքն օրերը իր բնավայրէն լեռները տարուած և յանձն առած էր չարչարուկի և մեռնիլ քան ընել ինչ որ անիրաւ կը կարծէր: Դաւիթ իր մօրմէն ժառանգած էր անոր ազնիւ և քաղցր բնութիւնը, և անկէ սորված էր ըլլալ մաքուր, կանոնապահ և ծշդպահ: Մօրը տուած փափուկ բայց հաստատ կրթութենէն ալ ստացաւ ճշմարտութեան, պատուայ և արդարու-

թեան ամրապէս փարելու բնոյթը , որ մարդոց համարձակօրէն կատարել կուտայ ամէն բաները զգացումէ շարժեալ :

Այս էր իր ժառանգութիւնը իր ծնողներէն , և աւելի արժէքաւոր եղաւ անոր քան երկրիս բոլոր ստակը :

Պահնթայրի զիւղային դպրոցին մէջ Դաւիթ շուտով սորվեցաւ կարդալ զրել : Բայց անոր ծնողքը այնքան աղքատ էին որ պարտաւորեցան զանիկա գպրոցին առնել տասը տարեկան կանուխ հասակին մէջ , և դնել բամբակի գործարան մը , ուր գործէր : Աւառ ճմեռ , անձրևային կամ պարզ օդով գործարանին մէջ երենալու էր առաւտոր ժամը վեցին , և հոն կենալ մինչեւ զիշերուան ութը , ճաշի համար կարճ միջոցներ միայն տրուելով իրեն : Օրը տասնըշորս ժամ աշխատութիւն գործարանին մէջ , կրնար կոտրած ըլլալ անոր աշխոյժը և կործանած՝ անոր առողջութիւնը , ինչպէս արդարեւ եղաւ աղքատիկ շատ աղոց , բայց Դաւիթ աւելի պինդ խըմորէ շինուած էր : Կը փափաքէր ուսում , զիտութիւն սորվիլ ուեէ միջոցով : Շատ շուտով սորվեցաւ գործածել մանելու գործիքը , և այն ատեն մանողի աստիճանին բարձրացաւ պլատիկ փարձքով մը :

Առաջին անգամ շահած 44 դահեկանը տուն տարաւ և իր մօրը գիրկը սահեցուց : Իրեն համար փոքրիկ հարստութիւն մըն էր անիկա , և անով կրնային գնուիլ իր ցանկացած շատ մը բաները , բայց Դաւիթ իրեն պէտքերէն առաջ իր մօրը պէտքերը կը խորհէր : Աւելի վերջերը երբ աւելի վարձ կը լուսնէր , զիրքեր գնեց իրեն համար , և

ասոնք մանելու գործիքին վրայ կը գնէր և քանի մը տող կը կարդար անոնց մէջէն երբ կրնար առիթ մը գտնել իր գործելու միջոցին : Գործարանին մէջ գժուարին և ձանձրալի ցիրեկը բաւական երկար պիտի պիտի գարդար , մինչև որ մայրը մէկդի կ'առնէր անոր գիրքերը և անկողին կը քշէր զանիկա :

Իր արձակուրդներուն կը պարտէր իր եղայրներուն ու քոյրերուն հետ զիւղին շուրջը , և հոսալ ոչ ինչ կը վրիպէր անոր սուր աչքէն և զիտութեան սէրէն : Ամէն մէկ կենդանի , թուզուն , միջատ և տունկ կը հետաքրքրէր զանիկա , և անսերախ կ'ուսումնասկրէր զայն , ջանալով հասկնալ ամէն ինչ որ կրնար , անոնց ձեւերուն և բնութիւններուն վրայով : Եւ մինչ այսպէս սկսաւ սորվիլ Բնութեան զարմանալի զիտութիւնը , երբեք չէր երազեր թէ օր մը Ափրիկէի անտառներուն մէջ իր զիտութիւնը պիտի գործածէր իր նախաձաշին համար արմատներ դեսնէն համելու կամ կատաղի գաղաններէ ու թունաւոր օձերէ զերծ մնալու :

Քանի կ'անցնէին տարիները , անհանդիստ կ'ըլլար և երբեմն տիրութիւն կը զգար առանց զիտնալու անոր պատճառը : Իրականութիւնը սա էր որ իր միտքը կ'ածէր մեծ արագութեամբ , և գործարանին անիւները զիտելէն աւելի խոշոր և աւելի լաւ գործ կ'ուզէր : Բամբակ մանելը ինքնին բաւական օգտակար գործ էր , բայց ան կ'ուզէր

մարդկային սեռին համար ատկէ աւելի մեծ և աւելի մնացուն բան մը ընել :

Դաւիթի հայրը Զինաստանի և Հնդկաստանի միսիոնարական գործին վրայ գրուած շատ զիրքեր և թերթեր ունէր, և մինչ Դաւիթ կը կարդար այս երկիրներուն զարմանալի գեղեցկութեան, և անոնց ընակիչներուն տփառութեան և անդիրութեան վրայ, երբեմն փափաք մը կը զգար միսիոնար ըլլալու, Սյս գաղափարը անոր կը վերադառնար կրկին և կրկին, բայց Դաւիթ իրեն այդ գործին յարմար անձն ըլլալուն վրայ միշտ զը տարակուսէր: Սակայն օր մը, երբ քսան տարեկան էր, դիպուածով կարգաց գրքոյի մը, որ այնպիսի տխուր պատմութիւններ կը պարունակէր Զինաստանի աղքատներուն վրայով, որ անոր միտքը վրդովեցաւ և շարժեցաւ: Մարդկային տառապանքին և անիրաւութեան պատմութիւնը այնպէս ծանր կշռեց անոր վրայ, որ սկսաւ գիւղի պտոյաները առանձին կատարել, որպէս զի կարող ըլլար առանց շփոթելու մտածել ինդրին վրայ: Ամէն առաւօտ կը հարցնէր ինքնիւրեն, թէ արգեօք բան մը չէ՞ր կրնար ընել օդնեւ լու համար, և ամէն գիշեր անկողին կ'երթար հարցումը տակաւին անպատասխանի մնացած:

Բայց վերջապէս եկաւ իրիկուն մը, երբ գտաւ պատասխան մը որ մեծապէս պարզեց իր ճամբան, կը դիտէր արևամուտին լոյսերը, որոնք կը սողուակէին բլուրներուն և ամպերուն ետևը և կը մարէին աստղերուն աճող լրյախն մէջ: Լսեց տորդիկ թռչունին, կեանքի ուրախութեան համար երախ-

տաղիտական զգացմամբ իր երեկոյեան երգը դայլայիելը մինչև որ գիշերային խաղաղ լուսեթիւնը մեղմիկ մը պատեց խոնջեալ աշխարհին վրայ: Տեսարանին անդորրութիւնը և գեղեցկութիւնը հեմա կարծես զանիկա աւելի տիրեցուց քան երբեք: Այսպիսի սիրուն աշխարհի մը մէջ, ուր տեղ կայ ամէնուն համար, կերակուր՝ ամէնուն համար, մար, և բաւական ուրախութիւն՝ ամէնուն համար, Դաւիթի շատ տարօրինակ կը թուէր որ մարդիկ կարող ըլլան մինչև իսկ խարել, կողոպտել, սպանել և յափշտակել իրենց համար աւելի քան զոր կրնան գործածել: Նոյն իսկ իր տիրութեան խոսութիւնը իրեն յիշեցուց թէ անդամ մը ինչպէս արեամուտի ժամուն հանդարտութեանը մէջ թիւսութ Նազովրեցին թափառած էր ձիթենեաց ծառաստանի մը մէջ և հոն դառն վիշտով լացած էր մարդոց տառապանքներուն վրայ:

Այն ատեն յանկարծ իր միտքը եկաւ սա խորհուրդը թէ կրնար ջանալ և նմանիլ Քրիստոսի կեանքին որչափ կարող էր: Մէկ վայրկեանի մէջ տուաւ որոշումը: Տուն գնաց արագ քայլերով և զուարթ արտով, և ըսաւ իր ծնողներուն թէ ինք գոլէճ պիտի մտնէ կլասքո, բժշկութիւն ուսանելու, և այնուհետև պիտի երթայ Ծայրագոյն Արեւելք հիւանդներուն օգնելու, և ըսելու մարդոց թէ ինչպէս կրնան աշխարհը աւելի աղեկ և աւելի երջանիկ ընել նմանելով Քրիստոսի կեանքին:

Դաւիթ ժամանակ չկորնցուց իր ծրագիրը գործադրելու մասին. և իսկոյն սկսաւ խնայել ա-

մէն ինչ որ կրնար, բամբակի գործարանին մէջ շահածէն, Դրամի կարօսութիւնն էր զլխաւոր դըժուարութիւնը: Արդարեւ, երբ վերջապէս կլասք դնաց, ինք և իր հայրը քալեցին բոլոր ճամբան, և յետոյ պէտք էր որ պատրէին փողոցներուն մէջ, մինչև որ Դաւիթի համար գտան բնակատեղի մը, որու համար շաբաթը 11 դահեկան միայն պիտի վճարուէր:

Դեռատի Լիվինկսթընի համար դժուար պայքար մըն էր այս, և սակայն իր խնայած դրամները շատ խնամով ծախսելով՝ կարող եղաւ իր ուսմունքը շարունակել ամբողջ ձմեռ մը: Այսուհեաև ստիպուեցաւ ետ, բամբակի գործարանները վերադառնալ, որպէս զի աւելի դրամ խնայէր և վճարէր ուրիշ ձմեռուան մը կրթութեան համար: Ինք սրամիտ և կատարեալ ուսանող մըն էր, և զանիկա դաստիարակողները իսկոյն պարզօրէն տեսան թէ ան չուտով յարմար պիտի ըլլար իր ընտրած կեանքին:

Լիվինկսթըն չուզեց ձեռնադրուիլ կանոնաւոր միսիոնար և ընդունիլ «Պատուելի» տիտղոսը իր անունէն առաջ, վասն զի չէր ուզեր սորվեցնել ուէ Քրիստոնեայ յարանուանութեան մասնաւոր դաւանանքը և արարողութիւնները: Իր ծրագիրն էր երթալ բնիկներուն մէջերը իբրև պարզ և հաւարակ մարդ մը իր առօրեայ կեանքին իւրաքանչ շլւր ժամը և վայրկեանը ջանալով ընել այսպէս ինչպէս Քրիստոս ըրած էր, և կը յուսար այս կերպով գրաւել բնիկներուն մէրն ու յարգանքը և առաջնորդել զանոնք առ Աստուած և առ մարդիկ

պարտականութեան ազնուազոյն կեանքի մը: Բայց իր ընտանիքը և բարեկամները այնպէս ստիպումով յորդորեցին զինք միսիոնար ըլլալ սովորական եղանակով, որ Դաւիթ տեղի տուաւ անոնց փափաքներուն և ինքզինք առաջարկեց Լոնտոնի Միսիոնարական Ընկերութեան: Առաջարկութիւնը ընդունուեցաւ և Լոնտոնի մէջ Ընկերութեան վարչիներուն առջև կարձ քննութենէ մը ետև Օնկար գրկուեցաւ, Էսսէքս գաւառակին մէջ, երեք ամիս կրթուելու համար միսիոնար ուսանողներուն հետ: Հոս իր սովորական խնամքով և կատարեալ ջանքով շուտ սորվեցաւ ամէն ինչ որ գրուեցաւ իր առջև, բայց կար բան մը որու երեք չկրցաւ տիրանալ. ինչ ալ որ ըրաւ, երեք կարող չեղաւ քարոզել: Անդամ մը մերձաւոր թեմ մը գրկուեցաւ շատ խնամով պատրաստուած քարոզով մը: Բայց բնաբանէն անդին բան մը չկրցաւ արտասանել, ուստի փութկոտ չքմեղանքով մը փախաւ բեմէն: Հաւանօրէն այդ էր միակ ժամանակը իր կեանքին մէջ որ փախաւ ուեէ բանէ, բայց այդ գէպքով գրեթէ փոխեց իր նպատակ դրած ասպարէզը:

Քրարողութեան մէջ անոր անյաջողութիւնը այնքան նեղացուց հովիւին սիրաը, որ Լիվինկսթըն ետ լրկուեցաւ վարիչներուն երբ երեք ամիսները վերջացան, անոր նկատմամբ գէշ տեղեկագրով մը թէ ան չի կրնար միսիոնար ըլլալ: Այս տեղեկագրին վրայ Լիվինկսթըն քիչ մնաց որ մերժուէր իբրև անպիտան մէկը: Այսու ամենայնիւ վարիչ-

ներէն մին, որ իր ընկերներէն աւելի խմաստուէր, տեսաւ որ Լիվնկսթըն թէ՛ աղէկ կը խորհիւ և թէ՛ աղէկ կը գործէր, թէեւ աղէկ չէր կրնար խօսիլ: Ուստի գեռասի ուսանողին թեր ելաւ պնդեց թէ ան փորձ մը եւս ընկելուէ Օնկարի մէջ բարեղէպ օգնութեան արդիւնքը այն եղաւ ուրեք ամսուան ուսումէ ետքը ոչ ոք տարակուսից աւ Լիվնկսթընի յարմարութեան վրայ, և այս պէս 1840ին հանդիսաւորապէս միախոնար ձեռնադրուեցաւ:

Նոյն ժամանակ պատերազմ ծագած էր Զինաստանի մէջ, և ոչ ոք հոն կրնար երթալ ապահով Ասիկա վճատեցուց Լիվնկսթընը, բայց մինչ խաղաղութեան կնքուելուն կը սպասէր, անգործ չկեցաւ, և իր բժշկական ուսումները յառաջ տարա կրնառի մէջ, նաեւ ստացաւ կլասքոյի մէջ իր աստիճանը իբրեւ բժշկ և վիրաբոյժ: Բայց պատերազմը տակաւին կ'երկարէր և ինք, փոխանաժամանակ կորոնցնելու, որուց Ափրիկէ երթալ Ուստի 1840, Դեկտ. 8ին նաւ նստաւ այդ ընդարձակ և անծանօթ ցամաքը երթալու համար, ուր մը պիտի բերէր նոր լոյս, նոր յոյս և նոր ազատութիւն:

Գլուխ Բ.

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ ԱՓՐԻԿԵՒ ՄԷՋ

Դէպի Գլուխ Բարեյուսոյ ծովային ճամբորանդիւնը նոր կեանք մըն էր Լիվնկսթընի համար, և ան մեծ օդուտ քաղեց այդ ուղեւորութենէն: Ամէն բանի վրայ գիտնալու իր սովորական որոշման համաձայն, բարեկամացաւ նաւապետին հետ և շուտով սկսաւ սորվիլ նաւ վարելու կերպը:

Նաւապետը անոր սորվեցուց թէ ի՞նչպէս գործածելու է վեցեակ կոչուած չափագիտական գործիքը և ժամանակաչափ գործիքը, ամենակարեւոր երկու գործիքները, որոնց օժանդակութեամբ ծովային ճանապարհորդները կրնան ծչդիւ ըսել թէ ո՛ր չափ հեռու կը գանուին դէպ հիւսիս կամ հարաւ, դէպ արեւելք կամ արեւմուտք: «Զննութիւն կատարել», ինչպէս կ'ըսուի, դիւրին բան չէ, բայց բուռն և յարատեւ գործողութեամբ Լիվնկսթըն կարողացաւ գտնել նաւին ծիշդ դիրքը և զայն գեղեցկապէս նշանակել աշխարհացոյց քարտէսին վրայ: Եւ վերջները յաճախ նաւապետին մարդասիրաբար սորվեցուցածները իրեն օգնութեան հասան երբ իր ճամբան կորսնցուց անտառներուն մէջ կամ երբ նոր գիւտ մը կը նշանակէր աշխարհացոյցին վրայ:

Լիվնկսթըն իրեն պարապոյ կէս ժամերուն մէջ կ'ուզէր վայելել Հարաւային Ծովու բազմաթիւ թերկութիւնները և սքանչելիքները: Կը դիտէր աչք լայնող փոքրիկ թռածուկին նետուիլը փոքրիկ

ծիածաններու նման՝ նստին կողքերուն ներքեւէն խանակ այլ և այլ կէտեր գրաւելու հեռուն, երկրին ջուրին վրայ փալփալով և բոցավառելով ալիքի միմէջ, ուր սեւամորթները շատ աւելի բազմաթիւ ձերմակ գագաթին մէջ, Դվիխներն ալ, իրեւ ծուէին: Ասիկա մեծ վատնում էր ոյժի եւ ժամանակու միմոսներ, զանիկա կը զուարձացնէին իրենց այկի, վասն զի չարքաշ միսիոնարները բաւալանդակ շարժումներով, երբ կը ցատկէին և յափկան գործ չունէին ընելու, մինչ ծոյլերը դիւրաւ սիթերս կը դառնային (փէրէնտէ աթըլմագ) ալիք կրնային զանց ընել իրենց պարտականութիւնը ներուն վրայ կամ զուարձութեամբ կը վագէին եր. սպիտակամորթներուն ընկերութեան հաճոյքներուն կու երկու կամ երեք երեք քովէ քով նաւին քիչ մլեւ զուարձութիւններուն տեղի տալով: առջեւէն: Երբեմն վիթխարի կէտ ձուկ մը ծովուն Միսիոնարներուն մէջ կային շատ անհամաձայնակերեսը կ'ելլէր նման կղզեակի, իր կրկնակ աղ նութիւններ և պղտիկ նախանձններ իրենց գործին բիւրները, ոնդունքէն արձակած ջուրերը, օդին մէջ նկատմամբ, և շատեր շատ գանգատաներ կ'ընէին ուղղելով, և նորէն միխճուելով իր բնակավայրին չնչին բաներու համար, մինչ քիչեր, բայց միայն մէջ, երբեմն ալ խոժոռ և չարագէմ շանաձուկ մը կը քիչեր, այնպիսի անարժան և մեղադրելի կեանքեպտըտէր նաւին ետեւ մարդ որսալու անյագ յօյով: բով կ'ապրէին որ շատ անգամ միսիոնարական գործին բարի համբաւը կ'աղարտէին:

Երբ վերջապէս աւարտեցաւ երկար ճամբորդութիւնը և կիվինկսթըն ցամաք ելաւ Քէյփ Թառուն, ուրիշ տեսարաններ և զարմանալիքներ դտաւ որոնք իրեն կը սպասէին, բայց ծովիզերքը տակաւին շատ ժամանակ չկեցած՝ ինք ալ մեծ յուսախաբութեան մատնուեցաւ: Վատահարար ենթագրած էր թէ բոլոր միսիոնարները հարկաւ բոլոր կարելին կ'ընէին գործին բնիկներուն մէջ յառաջ տարուելուն օգնելու համար, և անհաճոյ անակնկալ մը եղաւ անոր, երբ տեսաւ որ բարի շատ մարդոց ազնիւ ջանքերուն հակառակ՝ Հարաւային Ափրիկէի միսիոնարական գործը գրեթէ կանգ առած էր: Աւելի խնամնեալ ծրագրի չգոյութեան պատճառաւ, միսիոնարական կայանները ըստ մեծի մասին բարեյուսոյ Գլխուն բոլորտիքը խմբուած էին, վոր

Միսիոնարներուն մէջ կային շատ անհամաձայնակերեսը կ'ելլէր նկատմամբ, և շատեր շատ գանգատաներ կ'ընէին ուղղելով, և նորէն միխճուելով իր բնակավայրին չնչին բաներու համար, մինչ քիչեր, բայց միայն մէջ, երբեմն ալ խոժոռ և չարագէմ շանաձուկ մը կը քիչեր, այնպիսի անարժան և մեղադրելի կեանքեպտըտէր նաւին ետեւ մարդ որսալու անյագ յօյով: Այս ծրագրիներուն առաջինն էր որ որոշեց անոր յետագայ կեանքին ընթացքը, վասն զի հիմա կը տեսնէր թէ ինք աւելի աղէկ ծառայութիւն կրնար մատուցանել իր գործին, ուանվիրայ ըլլալով կեղրոնական Ափրիկէի, քան հանգիստ նստած քարողելով: Կիվինկսթըն Բարեյուսոյ Գլուխը կարծ ժամա-

նակ մը կմնալէն ետև, դրկուեցաւ Պէջուանալանա նպատակով։ Երբ աղջիկը հասկցաւ թէ ի՞նչ կը Քուրուման, Հարաւային Ա.փրիկէի բոլոր միսիոնա խորհուէր իրեն համար, փախաւ այն նպատակով բական կայաններուն ամէնէն հիւսիսայինը։ Այսր կառքին ետեւը կծկտէր բոլոր ճամբան դէպի ի կայանին մէջ կը գործէր բարի և կարող միսիոնա Քուրուման, ուր ինք բարեկամներ ունէր։ մը, Տր. Մաքըթ, որ այն ատեն Ծնզգիա կը Մինչ աղջիկը իր պատմութիւնը կ'ընէր այսպանուէր, և Լիվինկսկիթընի հրամայուեցաւ սպասեալէս, երեսը խկոյն վախը պատեց և արցունքնեանոր վերադարձին։ Բայց Լիվինկսկիթըն չէր ուղերը վազեցին։ Լիվինկսկիթըն վեր նայեցաւ և ահա անգործ կենալ, ուստի որոշեց ժամանակը անցնեաւ որ բնիկ մը, հրացանով զինուած, եկեր էր խուզարկելով կայանին հիւսիսային կողմի գրեթիսեղծ աղջիկը պահանջելու և զանիկա նորէն ետ՝ անձանոթ երկիրը։

Ուստի կարդ մը ուղեւորութիւններ ըրաւ շատ կողմեր, ճամբորդելով ցեղէ ցեղ, մինչեւ որ կատարեալաբէն սորվեցաւ երկրին բնութիւնը և բերքերը, նաեւ բնիկներուն լեզուն և նկարագիրը։

Այս ուղեւորութիւններուն առաջինին՝ Լիվին կըսթըն իրագիտութեան դաս մը սորվեցաւ դեռութեան վրայ, որ անոր ազնիւ սիրտը վշտացուց և փափաքել տուաւ Ա.փրիկէի աղատագրութեան։ Օր մը երբ իր եղները լուծէն հանած էր որպէս զի հանդէին անսնք և կերպակրուէին, յանկարծ տեսաւ որ գետափ բնիկ աղջիկ մը իբենց իջեւանի տեղին մէջ սողոսկեր էր և կը պահուըտէր իր կառքին ներք։ Քիչ մը ուտեւիք տուաւ աղջկան, և աղջիկը, ի պատասխան անոր հարցումներուն, իր պատմութիւնն ըրաւ։ Աղջիկը և անոր քոյրը որբ մնացած էին և երջանիկ կ'ապրէին մէկտեղ մինչեւ որ մեռաւ քոյրը։ Այս ատեն զինք ուրիշ ընտանիք մը առաւ և պահեց ոչ թէ մարդասիրաբար, այլ երբեւ գերի կին՝ ցեղապետի մը ծախելու անդութ

Մինչ աղջիկը իր պատմութիւնը կ'ընէր այսպանուէր, և Լիվինկսկիթընի հակոյն վախը պատեցաւ որ բնիկ մը, հրացանով զինուած, եկեր էր խուզարկելով կայանին հիւսիսային կողմի գրեթիսեղծ աղջիկը պահանջելու և զանիկա նորէն ետ՝ գերութեան տանելու համար։ Լիվինկսկիթըն չկրցաւ հանդուրժել աղջիկը յանձնելու խորհուրդին, բայց շատ մտածեց զանիկա աշխատելու լաւագոյն կերպի մը վրայ, մինչեւ որ իր բնիկ ուսուցիչներէն մէկը, Փոմարի, աղջիկն աշխատելու կերպ մը գտաւ։ Աղջիկը բաւական հրապուրիչ էր, իր պայծառ աշեքերով, ճերմակ ակուաներով և կակուզ, առողջ մորթով, և գերողները ուլունքներով ծանրաբեռնած էին զանիկա վայրենիներու սովորութեան համեմատ։ Փոմարի ուլունքները հանեց աղջկան վրայէն և զանոնք տուաւ մարդուն, որ քիչ մը համոզելու աշխատութիւնէ ետքը առաւ կաշառքը և գնաց իր ճամբան։ Լիվինկսկիթըն հոգ տարաւ աղջիկը աշքէ հեռու պահել մինչեւ որ իրենք ապահով եղան այն կողմերէն ելլելով։

Շատ արկածներ պատահեցան միսիոնարին անոր ճամբորդութիւններուն մէջ, վասն զի վայրի կենդանիներ, ջուրի չգոյութիւն, տենդ, արջառի հիւսնդութիւն և «ցէցէ» կոչուած

մահաբեր ճանձը, որուն խածուածքը կը սպանի տառէն և յարձակեցաւ անոնց իջեւանի տեղին եղները և ձիերը քանի մը ժամուան մէջ, միշ վրայ: Լիվինկսթըն իր բէվոլվէրը կրակելով վախ-վտանգ և յուղում կը բերեն Արքիկեան ուղեւոց գուց գաղանը և փախցուց, բայց հրազբնին ցըն-ըութեան: Անդամ մը, երբ լիվինկսթըն կը ճամ. ցումէն մատը նորէն կոտրեցաւ: բորդէր քանի մը հարիւր մղոն Պէչուանալանտի Ուրիշ անգամ մը լիվինկսթըն ստիպուեցաւ մէջ եղան կառքով, մահառիթ արջառի հիւանդու փախչիլ իր կեանքն ազատելու համար և պահուը թիւնը ժանտախտի պէս անոր եղներուն վրայ եւ տիկ կատղած ոնդեղիւրէ մը, զոր ինք անհան-կաւ և մեղցուց զանոնք ամէնն ալ:

Հնելու ուրիշ բան չի կար, բայց եթէ՝ կառք թողուկ և քաղելով տուն դառնալ: Լիվինկսթընի ժողովը յարձակեցաւ և զարնուեցաւ անոր կառքին, բնիկ ծառաները վախցան թէ իրենց տէրը կարող և իր եղջիւրին մահացու դէպ ի վեր հարուածով պիտի չըլլար ասիկա ընել: Անենցմէ մէկը անոր (հարուած՝ որ կ'ըսուի թէ փիղ մը սպաննած է,) տարբատը ցուցուց և ըսաւ, կէս մը անձկութեամբ անիւը չարդուփշուր ըրաւ:

Բոլոր այս միջոցներուն, լիվինկսթըն կը բարե-ւոր չէր ան, և թէ այդ տոպրակներուն մէջ կը կամանար իր ճամբուն վրայ պատահած ցեղերուն: Դնէր իր սրունքները, զանոնք ուժեղ ցուցնելու անոր առնական անվեհերութիւնը, աղնիւ բնա-համար: Այսու ամենայնիւ լիվինկսթըն ցուցուց ուրութիւնը, խորագոյն կարեկցութիւնը, մար-թէ անոնց վախերը անհիմն էին և անոնց յարգան գասիրական աչքերը, ուղղամտութեամբ և ճշմար-քը շահեցաւ քաղելով անոնց հետ այնպէս աղէկ որ տութեամբ լեցուն, չուտով ցուցուցին բնիկնե-անոնք իրմէ գրեթէ ետ կը մնային:

Անդամ մըն ալ 400 մղոն ճամբորգեց եղան վրայ հեծած, և տգեղ ու անհանգիստ գտաւ անոր վրայ իր դիրքը պահելը և զգուշանալը խեղճ կեն-դանիին եղջիւրներուն շարժումէն, երբ ան կը ցըն-ցէր զանոնք ճանձերը վոնտելու համար, որոնք կը խոնուէին իր աչքերուն և ոնդունքներուն շուրջ: Այս ճամբորգութեան միջոցին եղէն ինկաւ և կոտ-րեց իր ճամբոր, և ոսկորը տեղը գրաւ միւս ձեռքո-վը: Շատ չանցած առիւծ մը դուրս ցատկեց ան-

ճառը, բայց շուտ տեսան թէ ան չէր եկած Թբանս վալի Պոէրներէն ոմանց պէս զիրենք զարնեսպաննելու, իրենց արջառները յափշտակելու, և իրենց զաւակները անվճար աշխատութեան կեանքի մը վարելու:

Պուպէտ անուն ցեղապետ մը իր ցանքերուն համար ջուրի դժուարութեան մը մէջ կը գտնուէլ իւրաքանչիւր ցեղ իր հմայողն ունէր, որ, կ'ենթադրուէր թէ, ուզուած աւեն անձրեւ իջեցնելու կարողութիւնով օժտուած էր. բայց Պուպէի անձրեւ բերողը յաջողած չէր բերելու: Սակայն Լիվինկաթըն կախարդութենէն աւելի ստոյդ կերպ մը սորմիցուց, այսինքն՝ ամբողջ ցեղը համոզեց երթալ և խրամ մը պեղել գետէն դէպի ի իրենց զիւղը Այսպէս աղատելով դանոնք սովէ, անոնց սէրն ոյ յարդանքը շահեցաւ: Պուպէի կախարդութեան հաւատալը յետոյ անոր մահուանը պատճառ եղաւ Սնոր կախարդը երդում ըրաւ թէ կրնայ գեւը հանել վառօղին մէջէն, ինչ ինչ այրող արմատնել գործածելով: Խեղճ Պուպէ միամտութեամբ դնաւ դիտել գործողութիւնը, և երկուքն ալ վառօղին պայթումովը փշրուեցան,


Ի վերջոյ, երկար ժամանակ սպասելէ ետեւ, Լիվինկաթըն Լոն ոո՞ի վարիչներէն հրաման ընդունեց մի սիոնարական նոր կայան մը հիմնել, և զայս ըրաւ օժանդակութեամբ եղբայր միսիոնարի մը ի Մապոյա, որ Քուրումանէ 250 մղոն հեռու տեղ մը է դէպի հիւսիս: Հոս Լիվինկաթըն տուն մը պիտինէր իրեն համար իր անձնական ծախքով, և ո-

բովնետեւ իր եկամուտը տարին 400 Անգղ. ոսկի էր միայն, զայն շինեց իր ձեռքերովը:

Եւ սակայն անոր գործը յապաղեցաւ արկածով մը, որով անոր բազուկը տկար մնաց իր բոլոր օրերուն մէջ. Օր մը առիւծ մը դիւզին մօտ ոչխարի հօտի մը վրայ յարձակեցաւ եւ սկսաւ սպաննել աջ եւ ձախ: Լիվինկաթըն գուրս ելաւ քիչ մը ժամանակ. ընթիները քաջալերելու որպէս զի պաշարէին դաղանը: Սակայն առիւծը ճեղքեց իր հալածիչները եւ յանկարծ ցատկեց անտառին մէջէն Լիվինկաթընի վրայ. յետոյ զանիկա դետին տապակեց զլխուն թաթ մը զարնելով եւ սկսաւ ծամծմել անոր բալուկին ոսկորը: Հաւատարիմ հետեւորդներէն մէկը, Մէզպալվէ, գաղանը զատեց իր տէրոզմէն, եւ նոք յարձակում կրեց անկէ, բայց աղատուեցաւ լամն զի առիւծը մեռած ինկտ իր ընդունած վէրերուն պատճառաւ:

Լիվինկաթըն, հազիւ իր բազուկը բաւական աւելցած, աւարտեց իր տունը, եւ յետոյ բերաւ լէյրի Մաֆըթը Քուրումանէ, իրեն կին ըլլալու համար: Երկուքը միասին ա՛նպէս յաջողեցան իրենց ործին մէջ, որ անոր ընկեր միսինսարներէն ունաց նախանձը արթնցաւ, եւ Լիվինկաթըն ամասանուեցաւ թէ Լոնտոնի վարիչներուն հաճելի լլալու համար իր գործը բռն իրողութենէն աւելի կը ցուցնէր:

Լիվինկաթըն փոխանակ իր գործակիցներուն ախանձին պատճառ ըլլալու, մեկնեցաւ Մապոցայէ գնաց մեծ աշխատութեամբ և ծախքով նոր միւ-



ԱՌԻՒԾԻՆ ՑԱՐՁԱԿՈՒՄԸ

սիօնարական տուն մը շինելու համար ի Զոնումն 40 մղոն հեռու դէպ հիւսիս, Սէչէլէ անուն ցի դապետի մը երկրին մէջ: Եւ սակայն ջուրը այն քանի քիչ կը գտնուէր Զոնուանի մէջ, որ Լըվինկո նելու էր ուրեմն:

Կառքերու, արջառներու, բնիկ ծառաներու եւ անապատին վրայէն ճամրորդելու համար անհրաժեշտ մթերքներու ծախքը: Տան շինութիւնը արդէն իր քամական կարողութենէն վեր եղած էր: Ինչ ըքան քիչ կը գտնուէր Զոնուանի մէջ, որ Լըվինկո թըն համոզեց Սէչէլէի ժողովուրդը իրեն հետ երթալ աւելի հեռուն դէպ հիւսիս, Քոլոպէնկ: Հուն երրորդ անգամ ըլլալով, ինք անձամբ տուն մը վնագիւացի մը, որ քանի մը անգամ խոշոր կենսեց, բայց հոն չբնակեցաւ շատ տարիներ: Անոն մեծ միտքը շարունակ կը խորհէր Ս.փրիկէի բարօս Ա.փրիկէի մէջ և յաճախ օգտուած էր Լիվինկոթը բութեան վրայով, եւ իր հաւատքը կը տկարանանի այն երկրին եւ լեզուին ծանօթութենէն: Օգուէլ այն ժամանակները գործադրուած միսիոնարական որ ազնուաբարոյ, անվեհեր եւ անանձնասէր էր մեթոտներուն վրայ:

Հիմա համոզուած էր թէ լաւագոյն ծրագիրը բարեկամացած էր Լիվինկոթընի, եւ հիմա առաջ որ Քրիստոնեայ գաղթականներուն գային եւ բնիկ ջարկեց վճարել արշաւանքին ծախքը: Լիվինկոթըն ներուն սորվեցնէին օգտակար արհեստներ եւ ճար չափաղանց ուրախացաւ անոր բարեկրտութեան տարարուեստներ, եւ իրենց օրինակով ցուցնէին թվայ, եւ 1849 Մայիս 27ին արշաւախումբը ճամինչպէս աւելի աղէկ կեանքեր վարելու էին բայ ելաւ Քոլոպէնկէ: Անոնք իրմաց հետ ունէին նոնք:

Բայց ո՞ւր կազմելու էր իր առաջին վոքքը գոնիկներ: Եւ սա իրողութիւնը թէ կառք մը եւ աղութը: Քոլոպէնկի արեւելեան կողմը կ'իյնալինոր զոյդ մը եզզը իրը 123 Անգղ. ոսկի կ'արժեն, Թրանսվալ եւ Պոէրները, որոնք կ'ատէին զի՞նդաղափար մը կու տայ Օգուէլի առատաձեռնութերեսացութեան դէմ իր ըրած ջանքերուն հաթեան վրայ: բար, եւ շարունակ սպառնական խօսքեր կը զըր կէին իրեն: Իր հիւսիսային եւ արեւմտեան կոմերը կը գտնուէր Քալահարի չոր եւ անհետ անսպատը: Բնիկներուն տարածայնութիւններէն լսաէր թէ անապատէն անդին մեծ լիճ մը կայ: Հուն նպատակին յարմար տեղ մը կրնար գտնել բայց զրամապէս կարողութիւն չունէր վճարել

ԳԼՈՒԽ Գ.

ՔԱԼԱՀԱՐԻ ԱՆԿՊԱՏԵՆ ԱՆԴԻՆ

1850էն առաջ հրատարակուած Սփրիկէի աշխարհացոյցներուն վրայ ակնարկ մը նետելով, և տեսնուի թէ ո՛չչափ քիչ ծանօթութիւն կար Սփրիկէի ցամաքքին կեդրոնին վրայ։ Ծովեղերքին շուրջ ամբողջ և քանի մը հարիւր մզոններ բազմաթիւ անուններ կային, բայց կեզրոնը գրիթէ ձերմաթողուած էր։ Շատեր կը կարծէին թէ Սահար Մեծ Անապատը հիւսիսէն կը տարածուէր մինչի Քալահարի Անապատը դէպ հարաւ։ Այսու ամենայնիւ աւելի ուշիմ մարդիկ կը խորհէին նեղոսի, Քոն կոյի եւ Զամպէզի մէջ վազող ահազին ջուրին վրայ և վատահաբար կ'ըսէին թէ պէտք էր որ գոյութիւննեմնար տեղ մը, գետերու, անտառներու և բլուրներու երկիր մը, բաւական ընդարձակ՝ որ այսպիսի հզօր գետերու ջուր հայժայթէր։

Այս նոր երկրին ռահվիրայ ըլլալու բուռն յոյ սովը եւ անոր բնակիչներուն կեանքի լաւագոյն եղանակ մը բերելու աղնիւ փափաքովը Օզուէլ և կվիլինկսթըն դիմագրաւեցին Քալահարիի դժուարութիւններուն եւ վատանգներուն։ Օզուէլ արշաւանքին վարիչը պիտի ըլլար, եւ անոր արագատեացէն, հանդարտ զլիսէն եւ յաջող ձեռքէն կախեալ պիտի ըլլար արշաւախումբին սանին համապէտք եղած բաւական որս զարնելու դժուար եւ ձանձրալի գործը։ Լիվինկսթըն պիտի ըլլար թարգ

ման եւ գիտական հետազոտիչ, մինչ խումբը կ'աշպաւինէր անոր բնիկներուն բարեացակամութիւնը շահելու զարմանալի կարողութեան։

Անոնք Քոլոպէնկէ ճամբայ ելան հիւսիսային արեւելեան ուղղութեամբ, եւ իրենց զացած առաջ մին 120 մղնութ կ'իյնար երկրի մը մէջ, որմէ իրենք անցած էին առաջ։ Այսուհետեւ հիւսիս զարձան դէպ իւնապատը, եւ այս կէտէն բան չէին զիսեր իւրենց առջեւ գտնուած երկրին վրայով։ Անոնց հետ գտնուող բնիկներէն մէկը անկէ անցած էր շատ տարիներ առաջ, եւ կը կարծէր թէ կրնար միաք բերել իր ճամբան, բայց անսուեցաւ որ անոր յիշողութիւնը շատ աղօտ էր։

Անոնք այս մարդուն տուաջնորդութեամբ Սէրոթիի ջրհորներուն քով եկան անապատին եղերքը, եւ տեսան որ տեղը աւազին մէջ ձոր մըն էր միայն եւ չրջապատուած՝ ցած թուփերով եւ կարծ ծառերով։ Բայց այս ձորին մէջ քանի մը փոքր խոռոչներ կային, իբր թէ ոնդեղջիւր մը թաւալած ըլլար աւազին մէջ, եւ այս խոռոչներէն մէկուն մէջ քիչ մը ջուր կը գտնուէր։

Օզուէլ անմիջապէս մարդոց մէկ մասին աշխատի հրամայեց բահերով եւ ցամաքային կրիայի կեղեւներով խորունկցնել խոռոչները, բայց սառափի տաժանքով, մինչեւ որ իրիկունը վրայ հասաւ, եւ այնչափ մը միայն ջուր ելաւ որ հազիւ մէկ երկու ումագ ինկաւ իւրաքանչիւր ձիու։ Անոնց ուղեցոյցը ըսաւ թէ, ասիկա իրենց ջուրի վերջին առիթն էր եօթանասուն մղնի. մէջ, ուստի

Օզուէլ եղները ետ դրկեց վերջին ջրալից տեղի Խեղճ կենդանիները բառաչելով եւ մնչելով եւ գացին 25 մղոն եւ վերջապէս հանգիստ դտան յագեցնելով իրենց սաստիկ ծարաւը , որմէ տան ջուած էին իննառևնը գեց :

Միեւնոյն միջոցին Սէրոթիի փոսերէն չորս փորուեցան 8 ոտք խորութեամբ , եւ այնքան առատապէս ջուր բղիսեց՝ որ Օզուէլ հոն բերել տուա եղները . Երբ եղները հասան , անմիջապէս ջուր արուեցաւ անոնց եւ կառքերուն ծծուելով ուղղ դուեցան դէպի անապատը : Տաքութիւնը շատ սաստիկ էր , եւ կառքերուն անհւները այնքան խորունկ կ'իջնէին թոյլ աւազին մէջ՝ որ կենդանիները իրենց յետին սաստիճանի ճիգերով կառքերի միայն վեց մղոն կարող եղան քաշել մինչեւ արեւամուտ : Յաջորդ օրը 19 ժամ քալեցին առանց ջուրի : Յաջորդ օրը նորէն այս քաջ կենդանիները 19 ժամ չարչարուեցան սոսկալի տաքին մէջ առանց կաթիլ մը ջուրի :

Այդ գիշերը գէշ էր արշաւախումբին ուղեցոյցներուն համար : Անոնք հիմա 44 մղոն եկած էին Սէրոթիէ , ժամը 2 մղոն միայն յառաջանալով , եւ առաջնորդն ըստ թէ տակաւին 30 մղոն երթալ պէտք էր յաջորդ ջուրին հասնելու համար տեղ մը , զոր անապատի Պուշմանները Մոքոքոնիեանի կը կոչէին :

Եղները տկարացած էին յոդնութենէ եւ ծարաւէ , եւ բոլոր գիշերը պառկեցան ու կը մնչէին իրենց տէրերուն , ողորմագին բողոք ջուրի համար : Ոչոք գիտէր ստուգապէս թէ ի՞նչ կար իրենց առջիւ

Կամ թէ շիտակ ուղղութեան մէջ կը գտնուէին իւրենք : Անյաջողութիւնը յաջողութենէն աւելի հաւանական կ'երեւէր : Բայց Օզուէլ եւ Լիվինկսթըն յուսահատութիւն գիտցող մարդիկ չէին : Արշալոյսին առաջին նշանին վրայ ճիկերը առջեւէ զրկեցին առաջնորդին հետ , փորձելու և գտնելու համար Մոքոքոնիեանին : Մարդիկը ճիկերուն հետ կրնային երկրէն անցնիլ ապահովութեամբ և ճամբուն վրայ որսորդութիւն ընել :

Օզուէլի եւ Լիվինկսթընի նպատակն էր անոնց հետեւիլ կառքերովը ցորչափ եղները կրնային երթալ , յետոյ եղները պիտի արձակէին ճիկերուն հետքին վրայ , յուսալով թէ առանց իրենց բեռներուն շատեր պիտի կրնային ջուրի համնիլ : Ճամբայ ելլենէն կէս ժամ ետեւ կառքերը անցան մացառուտի մը մէջէ և յանկարծ հասան ճիկերուն որոնք հոն կանգ առած էին : « ԶՊ՞ւր է , » էր ամէն շրթունքի վրայ : Այսպիսի բարեբաղդութիւն մը չի կար անոնց համար , սակայն . Առաջնորդը կորսնցուցած էր իր ճամբան :

Շուտով յոցնած եղները դեղեւեցան տագնապած , եւ լուծերէն հանուելով թողուեցան հանգնելու , մինչ առաջնորդիները խորհրդակցութիւն կատարեցին թէ ի՞նչ ընելու էին : Միեւնոյն ժամանակ բնիկները ցրուեցան մացառուտին մէջ ջուր գտնելու անյոյս աշխատութեամբ : Եւ ահա անոնցմէ մէկը գորտի մը սուր կարկաջը լսեց : Քայլը երաժշտութիւն մը աւելի անոյշ չէր կրնար գալ անոր ականջին , վասն զի ուր գորտ կայ ,

միշտ ջուր կը գտնուի մօտերք : Ետ վազեց մարդը և պատմեց թէ ճահիճ մը գտած էր Յոդիած պարտասած եղները նորէն լծուեցան . Օդին մէջ ջուրի զգացումը կարծես վերակենդանացուց զանոնք , և երկու մղոն արագ արագ ճամբորգելով իրենց ծարաւէ յագեցաւ :

Առայժմ ինչեւիցէ վրկուած էր արշաւախումբը : Եւ անոնց աղէկ եղաւ որ ճահիճին եկան , վասն զի չորս օր եւս կար Մոքոքոնիեանի հասնելու , թէև առաջին եւ երրորդ օրերը բարեբաղդապէս կարող եղան ջուր գտնել գետինը փորելով : Տեսնուեցաւ որ անոնք աւազի գետի մը մէջ կը գտնուէին , զոր Մոքոքունկ կը կոչէին Պուշմանները : Անոնց ոտքերուն տակ խորունկէն շարունակ ջուր կը հոսէր աւազին մէջէն խղունջի մը քալուածքին նման կամաց : Այս հոսանքին ընթացքը կրնար հանուիլ հին զետի մը երկար ժամանակէ հետէ ցամքած յատակին նման : Անիկա երբեմն մերկացած կրաքարերու կամ աւազի թումբերու մէջտեղէն կ'անցնէր , երբեմն կ'անհետանար հարթ դաշտի մը մէջ : Շատ քիչ աեղեր կը գտնուէին աւազի խոռոչներ , բաւական խորունկ՝ ջուրին հասնելու համար : Հոս ճահիճներ կը ձեւանային , կամ առատ ջուր կը տեսնուէր ինչպէս Մոքոքոնիեանի մէջ : Եթէ ոչ՝ ջուրի նշան չի կար , թէեւ Պուշմանները բաւական ջուր կը ստանային իրենց ծարաւէ յագեցնելու համար , աւազի մէջ երկար եղէդ մը խոթելով եւ ծծելով :

Արշաւախումբը հիմա կը ջանար հետեւիլ աւա-

գետախն , բայց չուտ կորսնցուց զայն եւ երկու օր առանց ջուրի մնաց : Այնուհետեւ գտան զանիկա եւ անոր հետեւեցան անդամ մըն ալ , մինչեւ որ ստորերկրեայ հոսանքը աներեւութացաւ ճահիճի մը մէջ : Այս կէտին վրայ անոնց առաջնորդը նորէն սիսալեցաւ , եւ անոնք չատ մղոններ գացին իրենց ընթացքէն չեղելով երեք օր առանց ջուրի : Հոս նորէն բաղդը ժապեցաւ անոնց , վասն զի Օդուէլի արծուաբիբ աշքը նշմարեց Պուշմանուհի մը որ կը գեգերէր խիտ մացառուալին մէջ : Օդուէլ վազեց և բռնեց զանիկա եւ քանի մը ուլունքի փոխարէն Պուշմանուհին զանոնք առաջնորդեց ջուրի ծակ մը : Եւ հիմա անոնք մրջիւնի ըլրակէ մը կրնային տեսնել հեռուն՝ նոր եւ բարերեր երկիր մը , որմէ անդին թանձր ծուլս կ'ելլէր : Կարծեցին թէ եղէդներ կը վառէին մեծ լիճին եղերքը , ուստի զէպ յառաջ քալեցին :

Քանի մը օրեր ետեւ ալ անոնք յանկարծ թանձր անտառի մը մէջէ հասան լայն եւ խորունկ գետ մը , եւ անոր եղերքը դանուած բնիկներէն տեղեկացան թէ ասիկա էր Զուկա , որ կը վազէր 250 մղոն հեռու գտնուող մեծ նկամի լիճէն : Ժամանակին էր Յուլիս 4 եւ եղանակին վերջը . բայց տասներկու օրեր եւս բռնազատեցին և սարսեցին երենց կառքերը մինչիւ որ եղները զբեթէ մաշեցան : Այնուհետեւ Օդուէլ եւ Լիվինկսթըն ամէնէն յարմարներէն զոյդ մը եղ լծեցին թէթեւ կառքի մը եւ յառաջ մղուեցան : Բանի կը մօտենային լիճին , անտառը աւելի կը խտանար , եւ 3 մղոն տեղի

վրայ հարիւրէ աւելի մանր ծառեր տապալեցին կառքին ճամբայ բանալու համար, վերջապէս թուլիս 28ին հասան Նկամի լիճին, ինը շաբաթուան մէջ 650 մղոն կտրելով իրենց ևւ Քոլոպէնկի մէջտեղ :

Չուկայէ անդին կար անտառներէ ևւ դաշտերէ բարկացած պտղաբեր երկիր մը, բայց անոր հասնելու անյաջողութիւնը պակսեցուց իրենց գիտեին ուրախութեան կէսը : Անոնք չէին կրնար իրենց կառքերը անդին անցընել, թէեւ Լիվինկութըն կոկորդիլոսներէն իր կեանքին վտանգը աչքին առնելով, շատ ժամեր անցուց ջուրին մէջ, ի զուր ջառալով լաստ մը շնել : Ստիպուեցան ետ դառնալ, Լիվինկութըն՝ Քոլոպէնկ, ևւ Օզուէլ՝ Անգլիա . բայց անոնք ծրագիրներ յօրինեցին յաջորդ տարին նորին գալու, ևւ Օզուէլ խոստացաւ նաւակ մը բերել :

Սակայն յաջորդ տարին չյաջողեցաւ անոնց ծրագիրը վասն զի Օզուէլ ուշացաւ, և Լիվինկութըն ճամբայ ելաւ առանց անոր, իրեն հետ առաւեր կինը և զաւակները, և հակառակ անապատին դժուարութիւններուն, ապահով հասան Չուկա և Նկամի լիճը : Հոս տեսնէ բռնուեցան իր զաւակները և ինք ստիպուեցաւ ետ դառնալ, երբ ետ կը դառնար, ճամբան պատահեցաւ Օզուէլի, որ իրմէ միայն քանի մը շաբաթ ետքը հետեւած էր իրեն, Ոչինչ կարելի եղաւ ընել այդ տարին, բայց 1854ին այս երկու մեծ մարդիկը նորին անցան Քալահարի Անապատը, իրենց հետ առնելով Տիկին Լիվինկութընը և զաւակները, Այս անգամ Օզուէլ, իր սու-

վրական անանձնասէր հոգածութեամբ ուրիշներու համար, օր մը առաջ գնաց առջեւէ և փորեց հորերը, և այսպէս խումբին մնացած անդամները աղատուեցան յապաղումէ և ծարաւութենէ :

Անոնք Զուկայէ անցան ապահովութեամբ, և յետոյ պտուղներու, ծաղիկներու և հօտերու սիրուն երկրի մը մէջ անցան գետէ գետ, մինչեւ Եկան կէտ մը Զուպի գետին վրայ, Լինիեանթէէ 400 մղոն հեռու, Լինիեանթէ Մաքոլոյօ ցեղին կեղրոննէ, և անոնց իմաստուն և հզօր ցեղապետը փութաց դիմաւորել ճամբորդները: Ցեղապետը բոլորովին յանկարծակի եկաւ երբ առաջին անգամ տեսաւ սպիտակամորթ մարդեր, բայց Լիվինկութընի ընդարոյս մարդասիրութիւնը չուտով հանդարտեցուց զանիկա և յետոյ ոչ ոք կրնար անոնց օգնելու համար այդ ցեղապետէն աւելի բան ընել, Այս ցեղապետը, Սէպիթուանի, անոնց ըսաւ ամէն ինչ որ գիտէր իրեն սահմաններուն մէջ և շուրջը գտնուող երկրին վրայ, հսաւ թէ հեռուն, հիւսիսային արեւմըսեան կողմը, կը բնակի ցեղ մը, որ անգամ մը իրեն ետ զրկեց իր ընծայ ըրած մէկ եղը և անոր տեղ խնդրեց մարդ մը, ուտեղիու համար: Արեւելքէն եկան սեւամորթ պատուիրակներ Փորթուկալցիներէն, տպածոյով և ուլունքներով և հրացաններով զերիներու հետ փոխանակելու համար զանոնք: Սէպիթուանի խոստացալ իր սպիտակամորթ բարեկամները տանիկ Լինիեանթէէ տասը օրուան ճամբայ հեռուն Սէշէք հզօր գետը, որի ըսուէր թէ, սեպ ժայռի մը վրայէ պատառուածքի մը մէջ ինկաւ ծուխով և

որոտումով որ հնչեց մինչեւ շատ մղոններ հեռու։  
Դժբաղդաբար այդ ազնուական ցեղապետը, զոր  
Օզուէլ կ'անուանէ ճէնթլմէն մը խորհրդով և  
վարմուքով, քանի մը օր յետոյ մնուաւ թոքա-  
տապէ, բայց անոր ցեղը պահեցին երկրախոյզնե-  
րուն ըրած անոր բոլոր խոստումները։

Երկու բարեկամները, Տիկին Լիվինկսթընը կառ-  
քերուն հետ իշեւանի տեղը, Զոսի, թողելով, նա-  
ւակով գացին Լինիեանթէ, և հոնկէ ձիով Սէշէքէ-  
ներուն։ Հոս անոնք արդարեւ տեսան ահադին գետ  
մը, որ հասկցուեցաւ թէ մեծ Զամպէզին էր, բայց  
ըսուեցաւ թէ ջրվէժը հեռուն է, և տարւոյն ե-  
ղանակն ալ այնքան ուշ էր որ անզամ մը եւս դէպ  
ի տուն վերադարձան։

Ետ դառնալու միջոցին ճամբուն վրայ շատ մը  
նոր ծրագիրներ յօրինուեցան։ Անոնք կը դանուէին  
ճիշդ հարաւային սահմանին վրայ երկրի մը որմէ  
վատ և անգութ սպիտակամորթ մարդիկ զերիներ  
կը գնէին, իննական դահեկանի։ Եթէ անոնք կա-  
րենային գտնել այս երկիրը առնող աղէկ ճամբայ  
մը, օրինաւոր առեւտուրը կրնար վերջ դնել մարդ-  
կային կեանքերու այս ամբարիշտ աւազակու-  
թեան։ Անոնց արդէն գտած ճամբան շատ երկայն  
և դժուարին էր, ուստի Լիվինկսթըն միտքը դրաւ  
նորին Լինիեանթէ այցելել յաջորդ տարին և այն  
ատեն փնտուել կարելի ճամբայ մը դէպի ծովեզը։  
Անկարելի սիտի ըլլար իր ընտանիքին երթալ ի-  
րեն հետ, և զանոնք Քոլոպէնկի վասնգներուն  
նշաւակ թողելու խորհուրդը մեծ տագնապ էր ա-  
նոր մտքին։

Անոր ընկերոջ բարութիւնը անգամ մըն ալ ա-  
նոր օգնութեան ժամանեց։ Վասն զի Օզուէլ հա-  
մողեց Լիվինկսթընը, իր կինը և զաւակները Անդ-  
վա դրկել, նաեւ անոր տուաւ ստակ անոնց բո-  
լոր պէտքերուն և ճամբու ծախքերու համար։  
Ծախեց իր հրացանով զարկած փիղերուն ոսկոր-  
ները և անոնց զրամը տուաւ իր բարեկամին, իր-  
բեւ բաժին իրենց նոր կալուածին որսերէն։

\*\*\*\*\*

Գլուխ դ.

ԾՈՎԵԶՐԻ ԾՈՎԵԶՐ

Լիվինկսթըն իր ընտանիքը Քէյփիթառւն տարաւ,  
և զանոնք ապահովապէս զրաւ Անդղիա գացող  
նաւի մը մէջ։ Սյդ ատեն Քաֆիրներուն հետ պա-  
տերազմ կար, և ինք շուտ հասկցաւ թէ Գլուխ  
Բարեյուսոյի սպիտակամորթները իր վրայ անվատա-  
հութեամբ և տհաճութեամբ կը նայէին։ Անոնք  
զանիկա և միւս միսիոնարները կ'ամբաստանէին  
թէ ընիկները ապստաբութեան կը զրգոէին և  
անոնց կ'օգնէին, և մինչեւ իսկ փորձեցին զանիկա  
արդեկել իր ճամբորդութիւններուն համար վառօդ  
դնելէ։

Սյսու ամենայնիւ կը գտնուէին շատեր, որոնք  
գոտահութիւն ունէին անոր վրայ, և ասոնց մէջ  
էր Մաքլիր, արքունի աստեղագէտը։ Լիվինկսթըն  
այս անձէն շատ դասեր տուաւ իր դիրքը և ճամ-



Լիվինկսթըն  
ԵՒ ԻՐ ԴՈՒՍՏՐԸ ԱՆՆԱ ՄԵՅՐԻ

բան ճշգելու մասին, նաեւ սորվեցաւ թէ ի՞նչպէտք դածելու էր գործիք մը, որով կարելի էր ըստ թէ ուրէ տեղ քանի՛ ոտք վեր է ծովուն մակերեսէն:

Լիվինկսթըն իր վերադարձին ուշ մնաց, վասն զի եղները ակարացած էին և կառքին անխւներէն մէկը կոտրած էր, Եւ երբ Քուրումէն հասաւ այսպէս, տեսաւ որ իր տունը, որ վերջինն էր իր երբեք ունեցածին, անյոյս կերպով աւերակ եղած էր:

Վեց հարիւր Պոէրներ Փրէթորիոսի առաջնորդութեամբ եկած էին Քոլոպէնկ, տարած էին անոր տան մէջ գտնուած ամէն բանը, և մնացածներն ալ ջարդուիչուր ըրած էին: Մինչեւ իսկ անոր թանկագին օրագրութիւններուն և յուշատերներուն թուղթերը պատռած և հովերուն ցրուած էին: Պոէրները յառաջ երթալով բնիկներուն գիւղը, ներկայ գտնուեցան առաւտուածուն և կէսօրին միսիննարական պաշտամունքին, և ունկնդրեցին Մէպալուէի քարոզներուն: Պաշտամունքէն ետեւ ըսին Սէչէլէ ցեղապետին:

Թէ իրենք իրեն հետ կոռուիլ եկած էին, վասն զի ինք Անդղիացիներուն թոյլ տուած էր իր երկրին մէջէն անցնիլ: Գիւղը շրջապատելով այրեցին խըրճիմները, և երկայնաձող հրացաններով զարկին սպաննեցին վաժսուն այր, կին և մանուկներ, որ բոնք խոնուած էին ըլրակի մը վրայ աչք կուբցը նող թանձր ծուխին մէջ:

Երբ բոցերը մարեցան, Պոէրները ներս մտան իրենց խուժուժ գործը աւարտելու, բայց Սէչէլէ դոնոնք արգելեց մինչեւ որ մութը կոխեց, և զար-

նոնք ետ զրկեց իրենց մեռեները համբելու, Երեսունընկնդ Պոէրներ իրենց մահովը տուժեցին այս անօգուտ անդժութեան գինը, մինչ Սէչէլէ և իր մնացորդները փախան ազատուեցան գիշերուան մթութենէն օգտուելով:

Պոէրներէն խոյս տալու համար Լիվինկսթըն Քոլոպէնկի արեւմտեան կողմը անցաւ, և հասաւ Լինիեանթէ շատ գժուարութիւններէ ետքը: Անձերեւային եղանակը ողողած էր գետերուն մէջտեղի ցամաքը, և անոր ձեռքերն ու ծունկերը կտրուեցան և պատառուեցան եղէգներուն մէջէն անցնելէն և փշոտ մացառներուն մէջէն մղուելով ճամբայ բանալէն: Սէքէլէթու, Սէպիթուանի որդին, հիմա Մաքոլորներուն ցեղապետ էր, և շուտով այնքան սիրեց Լիվինկսթընը, որ կ'ըսէր թէ նոր հայր մը գտած էր: Միսիոնարը, իր օնոր որդիէն ուղեկից մը և պաշար առնելով, շրջան մը կատարեց Պարոցի երկրին մէջէն, բայց չի կրցաւ գաղութի յարմար տեղ մը գտնել: Ամբողջ երկիրը շատ վասառողջ էր սպիտակամորթներուն համար, և բնիկներն ալ յոյս չէին ներշնչեր:

Աւարատութիւն և բոնաւորութիւն կը թուէր թէ այդ երկրին սովորութիւնն էին: Լիվինկսթըն հոս իր կեանքին մէջ առաջին անդամ տեսաւ շարք մը գերիներ որոնք քալելով կ'երթային իրենց շրջթաներուն ներքեւ անյոյս թշուառութեամբ: Անզամ մը մայր մը իր փոքրիկ աղան կը տանէր ճամբէն, և ահա մարդ մը յանկարծ տղուն վրայ խոյացաւ և զանիկա մէկ կողմ քաշեց,

ցկեանս գերութեան համար, ականջ չդնելով անո  
ժիշերուն:

Հետեւաբար, 1853 Նոյեմբերին Լիվինկսթը  
Կինիեանթէն թողուց յառաջ տանելու համար ի  
ծրագիրը, որ էր զէպ ի արեւմտեան ծովերը ճամ  
բայ մը գտնել: Ճամբայ ելաւ քսանեւեօթը Մա  
քոլո առաջնորդներով, և կանոյով նաւարկեց է ի  
Զանալէզի և էլէպա ի վեր, մինչեւ որ այ  
վերջինքանի մը ջրվէժները արգելք եղան անո  
յառաջ երթալուն: Այս կէտէն եղի վրայ հեծա  
և կողմնացոյց նայելով ճամբան յառաջացաւ  
1854 Մայիսին հասաւ Լուստա Փորթուկալցու  
կալուածը:

Ճամբորդութեան նեղութիւններն ու գժուա  
րութիւնները մեծ էին: Անոր գեղերու տուփը կո  
ղպատուած և թեթեւ նաւակը կորսուած էր: Եղան  
ան անդամ մը ազատեց շարք մը գերիներ, զա  
գիսիվայր կարծր գետնին վրայ, անդամ մըն ա  
ձակեն զանոնք: Մոգական լապտեր մը Աստուա  
բոնուեցաւ, և ստիպուած էր ըլլալ իր անձին թները վարելու մէջ: Անոնք կը խմբուէին զայն  
չոտ էին և շատ անդամ կ'ուղէին ետ զառնալի գուցէ պաստառէն դուրս ելլող պատկերները  
բայց Լիվինկսթընի երկայնամիտ քաջութիւնը անոնց մէջ մտնեն իբրեւ չար ողիներ: Լիվինկսթըն

Ցեղերէն շատը մեծ նեղութիւն կու տային եր ցուարթախոնութեամբ կ'ըսէր թէ այս էր միակ  
ամիկահրաման կը խնդրէր անոնց սահմաններէն անցրէ կը խնդրէին իբր  
նիլ: Ցեղապետ մը ջթողուց անոր անցնիլ եթէ շտա  
հեծնալու եղ մը, հրացան մը կամ արու գերի մէլ լրայ կը գտնուէր, խումբ մը բնիկներ կեցուցին

թէնէն ցեղապետը յաղթահարուած՝ չպնդեց իր  
պահանջին վրայ: Զիպոքուէի մէջ բնիկները չու-  
զեցին ուտելիք ծախել անոր, և սպառնացան  
սպաննել զանիկա եթէ իրենց չտար եղ մը: Անոնք  
անոր չուրջ խոնուեցան ոռնալով և իրենց նիզակ-  
ները և լախտերը շարժելով անոր վլխուն վրայ:  
Լիվինկսթըն կեցաւ իր տեղը անվեհեր նայուած-  
քով, և անոր աներկիւղ ողին բոլորովին նուածեց  
զանոնք:

Ուրիշ ցեղապետ մը պահանջեց անոր հեծնելու  
եղը կամ կեանքը, և սա պատասխանը ընդունեց  
թէ կրնայ սպաննել զինք եթէ ուզէ, բայց Աստ-  
ուած պիտի դաստէ: Վայրենին զգաց թէ ինք իրմէ  
աւելի մեծ ցեղապետի մը առջեւ կը գտնուի, և  
ընկճուեցաւ անոր առջեւ: Արդարեւ այնպէս մեծ  
դանդաղ կը լիվինկսթընի ներկայութեան զօրութիւնը, որ  
երկու անդամ վար նետեց զանիկա, անդամ նոնք գերողներուն լոկ հրամացելով որ ազատ ար-  
ջուրի մը մէջտեղը: Երեսունըմէկ անդամ տեսդանչէն պատկերներով, անոր շատ օգնեց բնիկ-  
բժիշկը թէ՛ հիւանդապահը: Իր Մաքոլուրներն երկ տեսնելու համար, թէեւ շատեր կը զարհուրէին զի  
չոտ էին և շատ անդամ կ'ուղէին ետ զառնալի գուցէ պաստառէն դուրս ելլող պատկերները  
նոնց խրամոյս տուաւ:

Ցեղերէն շատը մեծ նեղութիւն կու տային եր ցուարթախոնութեամբ կ'ըսէր թէ այս էր միակ  
ամիկահրաման կը խնդրէր անոնց սահմաններէն անցրէ կը խնդրէին իբ-  
րնիլ: Ցեղապետ մը ջթողուց անոր անցնիլ եթէ շտա  
հեծնալու եղ մը, հրացան մը կամ արու գերի մէլ լրայ կը գտնուէր, խումբ մը բնիկներ կեցուցին

զանիկա Փորթուկալցւոց երկրին մէջ Քուանկո զանոնք բոլորը նորէն գրել և այս յապաղումը, մէկ հունին (գետի անցքին) վրայ Լիվինկսթընի քյոդացաւային տեսնդի մը հետ ընկերացած, զանիկա արգելեց Լինիեանթէ հասնելէ մինչեւ 1855 լիները և յետոյ շապիկները, իսկ Մաքոլոններ տուին իրենց պղնձեղն զարդերը: Սակայն ասի Սէքէլէթու և անոր տուին իրենց պղնձեղն զարդերը: Սակայն ամբողջ ելան զանոնք դիմաւորելու, և խումբը աւանը մտաւ յաղթական թափօրով, Մաքոլու մակը և վերարկուն կուտար, Փորթուկալցի յին մակը և վերարկուն կուտար, Փորթուկալցի յին նապետ մը եկաւ և վոնտեց բնիկները:

Երբ Լիվինկսթըն Լուանտա հասաւ, Փորթու կալցիները յետին աստիճան մարդասիրութեան ընդունեցին զանիկա, և անոր տուին ամէն բառ կրնար պէտք ունենալ ան, բայց յետոյ հաւ կրցաւ, թէ այս մարդասիրութեան մէկ մասը խս բերայութիւն էր: Հոս ունեցաւ Անգլիա վերս դառնալու առիթը բայց գիտնալով թէ Մաքոլու ները չէին կրնար տուն հասնիլ առանձին, Ֆուրը նը շողենաւով զրկեց իր նամակները և գիտակո ծանօթութիւնները, և յետոյ ճամբայ ելաւ դէպ Լինիեանթէ: Փորթուկալցիները անոր պաշար տու հետեւորդներուն համար և ընծաներ՝ անոր ճա բուն վրայ գտնուած ցեղապետներուն համար: Անոր Մաքոլու բեռնակիրներուն տրուեցան կարմ և կապոյտ չուխաէ հանդերձներ, և Լուանտայի պիսկոպութեամբ, պատճետի տարագ հագած էր:

1855 Նոյեմբերին, Լիվինկսթըն գտաւ այս ջըրվէժը զոր Օզուէլ և ինք իլրոյ նշանակած էին իրենց քարտէնսներուն վրայ բայց երբեք տեսած չէին: Հոս վիթխարի Զամպէզին, մէկ մղոնէ աւելի լայնութեամբ, Շնման դէպ ի վար իշնող ծուխի, 300 ուղղակաց այեց սաք բարձրութենէ պատճետածքի մը մէջ կը թափէր, և այսուհետեւ եռալով զեռալով կ'երթար նեղ, զիկզակ ճեղքուածքի մը մէջն, Բանատայի նիսկարային կրկին լայնքն ունե-

զանոնք բոլորը նորէն գրել և այս յապաղումը, յօդացաւային տեսնդի մը հետ ընկերացած, զանիկա արգելեց Լինիեանթէ հասնելէ մինչեւ 1855 Սէպաեմբերի: Երբ հոն հասան, Սէքէլէթու և անոր ամբողջ ցեղը ելան զանոնք դիմաւորելու, և խումբը աւանը մտաւ յաղթական թափօրով, Մաքոլու բեռնակիրներուն կարմիր և կապոյտ համազգեստներով որոնք առջեւէ կ'երթային: Լիվինկսթըն այն ատեն չնորհակալութեան պաշտօն մը կատարեց, բայց ներկաներուն ուշագրութիւնը մեծապէս խանգարուեցաւ Սէքէլէթուի փառքին պատճառաւ որ Փորթուկալցի գնդապետի տարագ հագած էր:

Լիվինկսթըն երկար ատեն չմնաց Լինիեանթէ: Լուանտայի ճամբան շատ զժուարին էր և վատառողջ՝ ընդհանուր գործառնութեան համար, ուստի որոշեց Զամբէզիի հետեւիլ դէպ ի արեւելեան ծովեղերքը, աւելի աղէկ ճամբայ մը գտնելու յօյսով: Սէքէլէթու նոր ուղղեկիցներ տուաւ անոր, հարեւուր քսան Մաքոլու, նաեւ երեք հեծնելու եղներ, և տասը եղ եւս՝ կերպակուրի համար:

1855 Նոյեմբերին, Լիվինկսթըն գտաւ այս ջըրվէժը զոր Օզուէլ և ինք իլրոյ նշանակած էին իրենց քարտէնսներուն վրայ բայց երբեք տեսած չէին: Հոս վիթխարի Զամպէզին, մէկ մղոնէ աւելի լայնութեամբ, Շնման դէպ ի վար իշնող ծուխի, 300 ուղղակաց այեց սաք բարձրութենէ պատճետածքի մը մէջ կը թափէր, և այսուհետեւ եռալով զեռալով կ'երթար նեղ, զիկզակ ճեղքուածքի մը մէջն, Բանատայի նիսկարային կրկին լայնքն ունե-

ցող այս ջրվէժին փրփուրը կը խաւարեցնէր արեւէն, և մինչեւ իսկ իր ժամացոյցը իր անութիւնքակը իր վերեւը, և անոր գոռումն ու որոտումնուոցին մէջ կրել ստիպուեցաւ զանիկա չոր պամլոններով հեռուն կը լսուէր: Եւ կիվինկաթըն երկնելու համար: Թէթէի մէջ իր Մաքուրո բեռնավսեմ լոռութեան մէջ կը դիտէր այս ահազին ոյ կիրները թողուց, և խստանալով օր մը նորէն ժին հոսումը, կը զգար,

«Ասոնք են քու զարմանալի գործերդ, ով դու շայր բարեաց,»

և սւելի քան երբեք կը փափաքէր տեսնել այս սի ըուն երկիրը ազատութեան և խաղաղութեան մէջ կիվինկաթըն «Մօսի—օա—թիւնիան,» այսինք են աշխարհի: Նախ սա, թէ կեղունական Ափ-«Ձայնարձակ ծուխը, թողելէ առաջ անոր անուր քիվէ անապատ չէր, այլ կրնար արտադրել մետաղներ, խանուէ, բամբակ, ձէթ, շաքար, եղիպատչի ծնէր թէ յիսուն տարի չանցած երկաթուղուր վոխտուվը Վիքթորիա Ջրվէժ կոչեց, բայց միտքէներ, խանուէ, բամբակ, ձէթ, շաքար, եղիպատահը ծաղիք ու ասեցին, բերկորդ, թէ բնիկները ընդունակ էին բունց կեանքերը աղէկ գործածել սորվիլ աղնուուրութիւն և արդարութիւն ցուցուելով անոնց:

Շարունակելով ուղեւորութիւնը գէպի Զամ թիւն և արդարութիւն ցուցուելով անոնց:  
պէզիի հիւսխային ափերը, գէպի թէթէ ուղղեց իր գնացքը, զրեթէ սովորական փորձառութիւններն ունեն ունենալով: Մինչ իր մարդիկը և մժերքը կ'անցնէին կոռանկուէէ, կիվինկաթըն քանի մը ոչ բարեկամ բնիկներ հանդարտ պահեց զանոնք զուարձացնելով իր ժամացոյցով և այրող ապակիսվ, մինչեւ ամէն բան ապահովուեցաւ Անգամ մը սիմամբ Փորթուկալցի խառնածին գերեվար կարծուեցաւ, և իր կեանքը ազատեց միան ցուցնելով թէ իր կուրծքը և բազուկները ձերմակ էին: Իր հածնելու եղը իր հովանոցին միա հակալութիւն ունէր, և չէր թողուր զայն գործածել: Ուստի շատ նեղուեցաւ կիվինկաթըն անձ-

կրները թողուց, և խստանալով օր մը նորէն դառնալ հոն, ճամբար ելաւ դէպի ի Քուիլիման:

Մէկ նկատումով անոր ուղեւորութիւնը անյաջողութիւն եղաւ. գտած չէր դէպի ի ծով իրապէս աղէկ ճամբար մը: Այսու ամենայնիւ գտած էր երկու իրող լթիւններ որոնք առաջ անձանօթ էին աշխարհի: Նախ սա, թէ կեղունական Ափ-«Ձայնարձակ ծուխը, թողելէ առաջ անուր քիվէ անապատ չէր, այլ կրնար արտադրել մետաղներ, խանուէ, բամբակ, ձէթ, շաքար, եղիպատահը ցորեն և ուրիշ շատ բաներ որոնք աշխարհի կամուրջ մը պիտի ձգուէր այն կիրճին վրայ ու իրենց կեանքերը աղէկ գործածել սորվիլ աղնուուրութիւններ:»

Լիվինկաթըն այս իրողութիւնները գրեց Փորթուկալի թագաւորին, ըսելով նաեւ թէ ջրանցներ և ճամբաններ կարելի էր զիւրաւ շինել բնիկներուն ձեռքով սպիտակամորթ աղէկ տեսուչներու հսկողութեան ներքեւ: Այսուհետեւ ճամբար ելաւ դէպի Անդղիա, հրատարակելու համար իր ծանօթագրութիւնները զիրքով մը զոր կոչեց «Միսիոնարական Ուղեւորութիւններ:»

Լոնտոն ժամանեց 1856 Դեկտեմբերին, և անմիջապէս զինք յանչափս մեծարեցին բոլոր երկրին մէջ, Փողովուրդը այնպէս լիովին խրախուսուած էր որ իրեն պարտականութիւն զգաց յառաջ երածալ իր սկսած դործը շարունակելու: Մինչեւ իսկ

Վիքթորիա թագուհին, անոր ամուսին իշխանը և  
կորտ Փալմէրսթըն հրաւիրեցին զանիկա որպէս զի  
ներբողէին իր դործը, մինչ Արքունի Աշխարհադրա-  
կան Ընկերութիւնը և ուրիշ հանրային մարմիններ  
ժողովներ ըրին ի պատիւ անոր.

Բայց ամէն մեծ մտքի տէր մարդ նեղութիւննը, բայց զաւակները Անդղիա թողուց Քէպ ի Գլուխ Բարեյուսոյ, իրեն հետ առնելով իր  
կրէ պզտիկ մաքի տէր քննադատներէ, Եւ Լիթառունի մէջ ժողովուրդը մեծ փափաք ունէր փո-  
վինկսթըն ամբաստանուեցաւ քանի մը մարդոցմէխարիննել անոր հանդէպ իրենց ցուցուցած անմար-  
թէ բաւական չի զբաղիր միսիոնարական գործով դասիրութիւնը, և հիմա ըրին ամէն ինչ որ կրնա-  
Դարձեալ, երբ Քուիլիման կը գանուէր, Լուստոնիին, լաւ ընդունելութիւն մը ընելու համար անոր:  
Միսիոնարական Ընկերութենէն նամակ մը ընդու Փըւլ շոգենաւով իր ուղեւորութիւնը Արքիկէի  
նեց, որ կ'ըսէր թէ իրենք չէին կրնար «օդնել այն» արեւելեան ափունքն ի վեր չարունակելով՝ հասաւ  
պիսի ծրագիրներու որոնք հեռուէն հեռու միայն Զամպէզիի բերանը. Զամպէզի ծով կը թափի թանձ-  
կապակցութիւն ունին Սւետարանին տարածմաթիւսիտ մացառուտով ծածկուած ցած և ճախճա-  
հետ:» Լիվինկսթըն ասիկա այնպէս մեկնեց թէ ախուտ կղղներու մէջտեղ գտնուած բաղմաթիւ  
նոց կարծիքով ինք բաւական քարոզած չէր իրեն ջրանցներու մէջէ. Ընելու առաջին բանն էր այս  
վճարուած թոշակին նայելով: Բայց իր ճամբար ջրանցներուն ամէնէն խորունիլը և ամէնէն ապա-  
բոլորովին պարզ էր իրեն համար: Ինք կը հաւաք հովը գտնել, և շատ օրեր վատնուեցան ջուրին  
տար թէ իր առաջին պարտականութիւնն էր իրեն խորութիւնները չափելու համար, լարի մը ծայրը  
կարօտութեան մէջ օդնել այր մարդոց, կիներու կապուած կապարի գունտ մը իջեցնելով Քոնկո-  
տողց, որոնց Ս.ստուած կեանք տուած է: Ուստի կիվինկսթըն, ի սէր Արքիկէի սեւամորթ միլիոննե-  
րուն, աղնուաբար հրաժարեցաւ յիշեալ Ընկերու-  
թենէն և ուղեւորեցաւ դէպ ի Քուիլիման իրեն  
հիւպատոս Վեհափառ Թագուհին և իրեւ առաջ-  
նորդ Զամպէզիի հովիտը խուզարկող Բրիտանական  
արշաւախումբի մը:

Գլուխ Ե.

ԶԱՄՊԷԶԻ ԱՐԵԱՒԱՆՔԸ

Լիվինկսթըն 1858ին անդամ մըն ալ նաւարկեց  
դէպ ի Գլուխ Բարեյուսոյ, իրեն հետ առնելով իր  
կրէ պզտիկ մաքի տէր քննադատներէ, Եւ Լիթառունի մէջ ժողովուրդը մեծ փափաք ունէր փո-  
վինկսթըն ամբաստանուեցաւ քանի մը մարդոցմէխարիննել անոր հանդէպ իրենց ցուցուցած անմար-  
թէ բաւական չի զբաղիր միսիոնարական գործով դասիրութիւնը, և հիմա ըրին ամէն ինչ որ կրնա-  
Դարձեալ, երբ Քուիլիման կը գանուէր, Լուստոնիին, լաւ ընդունելութիւն մը ընելու համար անոր:  
Փըւլ շոգենաւով իր ուղեւորութիւնը Արքիկէի  
նեց, որ կ'ըսէր թէ իրենք չէին կրնար «օդնել այն» արեւելեան ափունքն ի վեր չարունակելով՝ հասաւ  
պիսի ծրագիրներու որոնք հեռուէն հեռու միայն Զամպէզիի բերանը. Զամպէզի ծով կը թափի թանձ-  
կապակցութիւն ունին Սւետարանին տարածմաթիւսիտ մացառուտով ծածկուած ցած և ճախճա-  
հետ:» Լիվինկսթըն ասիկա այնպէս մեկնեց թէ ախուտ կղղներու մէջտեղ գտնուած բաղմաթիւ  
նոց կարծիքով ինք բաւական քարոզած չէր իրեն ջրանցներու մէջէ. Ընելու առաջին բանն էր այս  
վճարուած թոշակին նայելով: Բայց իր ճամբար ջրանցներուն ամէնէն խորունիլը և ամէնէն ապա-  
բոլորովին պարզ էր իրեն համար: Ինք կը հաւաք հովը գտնել, և շատ օրեր վատնուեցան ջուրին  
տար թէ իր առաջին պարտականութիւնն էր իրեն խորութիւնները չափելու համար, լարի մը ծայրը  
կարօտութեան մէջ օդնել այր մարդոց, կիներու կապուած կապարի գունտ մը իջեցնելով Քոնկո-  
տողց, որոնց Ս.ստուած կեանք տուած է: Ուստի կիվինկսթըն, ի սէր Արքիկէի սեւամորթ միլիոննե-  
րուն, աղնուաբար հրաժարեցաւ յիշեալ Ընկերու-  
թենէն և ուղեւորեցաւ դէպ ի Քուիլիման իրեն  
հիւպատոս Վեհափառ Թագուհին և իրեւ առաջ-  
նորդ Զամպէզիի հովիտը խուզարկող Բրիտանական  
արշաւախումբի մը:



հէր թէ տակաւին կարելի պիտի ըլլար մանր շո-  
գենաւներու անոնցմէ անցնիլ երբ գետը լեցուն  
ըլլար:

Հետեւապէս ան և իր ընկեր երկրախոյդը Տր.  
Քըրք ճամբայ ելան բնիկ ուղեցոյցի մը և քանի մը  
Մաքողոներու հետ՝ բանը ստուգելու համար, գե-  
տին ընթացքին հետեւեցան որչափ կրնային, ի-  
ւով և ծանօթազրելով երբեմն անոնց ճամբան  
կ'անցնէր ժայռի ողորկ դարաստավիներու վրայէ, եր-  
բեմն կը մազլէին մանր խճերու վրայէ, և ան-  
գամ մը ստիպուեցան մինչեւ իրենց մէջքերը ջու-  
րին մէջէն քալել, հակառակ կոկորդիլոսներու  
վտանգին, դիշերները ծառերու ներքեւ կը քնա-  
նային, և բարեբախտապէս վայրի դազաններու յար-  
ձակումէ զերծ մնացին, թէեւ բնիկ մը մինչ ի-  
րիկուն մը գետէն կ'անցնէր, սպաննուեցաւ ինձէ  
մը երբ վերջապէս հասան սահանքին զլուխը, ա-  
նոնց ուղեցոյցը ըստ թէ հիմա իրենց առջեւ ու-  
րիշ բան չի կար, բայց միայն հանդարտ հարթ  
ջուր, Խորհելով թէ իրենց դժուար գործը աւար-  
տած էր, սկսան ետ դառնալ, բայց այդ զիշեր եր-  
կու բնիկներ եկան իջեւանի տեղը և ըսին թէ  
առ քանի մը մզո՞ն անդին ուրիշ սահանք մըն  
ալ կար:

Լիվինկսթըն և Քըրք, Մաքողոներէն երեքը  
իրենց հետ առնելով, նորէն ետ դարձան խնդիրը  
ստուգելու համար. Գտան նեղ կիրճ մը, որուն  
քովերը շատ զարիվեր, 2,000 ոտք, կը բարձրա-

նային գետին մակերեսէն վեր, Անոնք ասկէ վեր  
մաղլեցին ճամբայ բանալով տատասկաւոր մացա-  
ռուաներուն մէջէն, և սողոսկելով դահաւանդ  
ժայռերուն երեսէն. Արեւը կիշճին մէջ այնպէս  
սաստիկ կը զարնէր, որ ժայռերը դոլորչի կ'ար-  
ձակէին տաքցաւած պողպատի պէս, և մազլողնե-  
րուն ձեռքերը դժուարաւ կրնային բաւական եր-  
կար ատեն բոնել զանոնք ոտքի հաստատուն կը-  
ուան մը գտնելու համար. Մինչեւ իսկ Մաքոլո-  
լոները, որոնց ոտքերուն մերկ ներբանները կօ-  
չիկի կաշիկ պէս կարծր և պինդ էին, կը կազա-  
շին իրենց այրած և բշտած ոտքերուն ցաւէն, Անոնք  
Քըրքի դարձան, և ըսին թէ Լիվինկսթըն այլեւս  
սիրտ չունէր, և բոլորովին յիմար ըլլալու է որ կը  
ջանայ մազլել ուր վայրի կենդանիները չեն ուզեր  
ներթալ, Անոնք ամէն քաջութիւն կորմացնելով ու-  
ղեցին պառկիլ քնանալ խոռոչներուն մէջ, բայց  
կ'իվինկսթընի արիասրութիւնը և եռանդը զա-  
նոնք յառաջ քեց:

Ի վերջոյ, այսքան զառիվեր և վտանգաւոր մագ-  
լումներէ ետեւ-երեք ժամը մէկ մզո՞ն վերելք—  
արշաւախումբը հասաւ կէտ մը որ սահանքին վրայ  
կախուէր: Հոս զից ժայռը հարիւր ոտք կ'եր-  
կը կախուէր: Հոս զից ժայռը հարիւր ոտք կ'եր-  
կը կախուէր շիտակ գետին մէջ, և պատի նման կը  
կըննար շիտակ գետին մէջ, և պատի նման կը  
կարձանար կ'անցնէր անոր վրայէն կարճ քարեն-  
քարձանար անոր վրայէն կարճ քարեն-  
քարձանար անոր վրայէն մէջ կը խոնուէր այն  
կէց մը. Սոյն նեղ անցքին մէջ կը խոնուէր այն  
ամբողջ լայն գետը, և հոսանքը արագօրէն վար  
կը սուրար, և հոս հոն ջախջախուելով, փշրուելով  
կը սուրար, և հոս հոն ջախջախուելով, փշրուելով

ուած ժայռի մը բաղսելով: Անոնք տեսան ողոզումի նշանը հանդիպակաց ժայռին վրայ ութևուն ոտք բարձր Բայց Լիվինկաթըն մէկդի դարձաւ սասալիկ յուսախաք եղած, վասն զի թէեւ զօրաւոր չոգենաւ մը կրնար պատռել սահանքը, երբ ջուրը բարձր ըլլար, բայց գետը իրեւ նաւարկելի անպիտան էր տարուան մեծադոյն մասին համար: Լիվինկաթըն 1859ին իրուշադրութիւնը դարձուց Զամպէզիի մէկ ճիւղին որ Շիրէ կը կոչուի: Այս գետը կամաց կամաց ոլորուն Ընթացքով կ'իջնէր անտափի և դաշտերու լայն և պտղաբեր հովիտէ մը, որ կը տարածուէր երկու կողմէն ալ դէպի անտառային բլուրներ, և անկէ անդին լերկ լեռներու կատարներ կը տեսնուէին: Գետափունքը խիտ առ խիտ ծածկուած էին տերեւներով և ծազիկներով, և օդը լեցուած էր ծաղիկներուն անուշաներուն անվերջ բզզիւնով: Սակայն երբ երկրախոյները կ'անցնէին գետն ի վեր բոլոր այս գեղցիութիւններուն մէջէն, կրնային տեսնել վայրենի Մանկանճա բնիկները, որոնք կը պահուըտէին նել սպաններու պատրաստ՝ ուլաքաւոր և թունացաւ նետերով: Այսու ամենայնիւ բան չպատահեցաւ, մինչեւ որ չոգենաւը եկաւ Թինկանէ անուն ցեղապետի մը գիւղին դէմ: Այս ցեղապետը Փորտուկալիներուն ահն ու սարսափին եղած էր, և տակաւին երբեք թոյլ տուած չէր ուեւէ մարդու որ անցնէր իր սահմաններէն:

Հոս հինգ հարիւր Մանկանճաներու ամբոխ մը շարուած էին գետեղը և անոնց հրամայեցին կանգ առնել, Վայրենիներէն մէկ քանին մինչեւ իսկ սկըսան նշան առնել իրենց մահացու նետերով, և կը թուէր թէ զարուրելի մահ մը պիտի գար երկրախոյներուն վրայ, անոնք թէ՛ հնազանդէին թէ՛ չնազանդէին: Լիվինկաթըն խկոյն գետեղը գնաց անվեհեր: Գիտէր թէ եկած էր Աստուծոյ սիրոյն համար, և կը հաւատար թէ ինք պիտի չմնոնէր մինչեւ որ Աստուծոյ այեւս պէտք չունենար իրեն երկրի վրայ գործելուն:

Խաղաղ և ժպտուն դէմքով, իբր թէ տղոցմով լեցուն խաղի գետնի մը վրայ, քալեց արեան ծալցուն խաղի գետնի անոնց ցեղապետը, և բաւի խուժանին մէջ դէպի անոնց ցեղապետը, և անոր ըսաւ թէ չոգենաւը Անգղիական է և ոչ թէ Փորթուկէզ: Այսունետեւ բացատրեց թէ Անգղիացիք կ'ուղեն ջնջել անգութ գերեվաճառութիւնը բակը և փղոսկը ծախելու գործը հանդերձի և ուղունքներու համար:

Թինկանէ այս գաղափարին հաւնեցաւ, և ուղելի լսել: Լիվինկաթըն ըսաւ անոր թէ սպիտեղ աւելի լսել: Լիվինկաթըն ըսաւ անոր թէ սպիտակամորթ մարդոց գիրքը կ'ըսէ թէ բոլոր այր մարդիկ և կիներ Աստուծոյ տղաքն ու աղջիկներն են, ուստի պէտք չէ անոնց հետ վարուիլ անգըն, ուստի պէտք չէ անոնց հետ վարուիլ անգըն: Կատարելապէս բարեկամացաւ: Իր ժողովանէ կատարելապէս բարեկամացաւ: Իր ժողովանէ կատարելապէս բարեկամացաւ:

բարի պատգամով մը և կրնայ իր սահմաններէն անցնիլ խաղաղութեամբ:


Ասկէ ետև ա՛լ նեղութիւն չեղաւ Մանկանձաներէն, և ճեղքուածուա Դժուռաբաշակը ապահովապէս կը փէքը կը հեւար գետն ի վեր, անոր եղերը գտնուող վայրի կենդանիները ահարեկելով: Երբեմն երբեմն ահեթեթ ճիազետին, ընդուստ արթըննալով իր քունէն, կ'ուղէք ջուրէն դուրս նետուիլ և անտառներուն մէջ վաղել: Այծեամներ և զէպրաներ կը վազվուէին դաշտերուն վրայ, և անգամ մը երկրախոյզները անհանգիստ ըրին ութհարիւրէ աւելի փիղերու երամակ մը, Դմնէհայեաց կոկորդիուններ երբեմն չողենաւին վրայ կ'ուղէին յարձակիլ բաց ծնօսներով, բայց հասկնալով թէ անիկա աղէկ ուտելիք մը չէ, ջուրին տակ կ'իջնէին քարերու նման: Գեաը խորունկ էր և զերծ աւազուտներէ մինչեւ 200 մղոն, բայց հոս չողենաւը անգամ մը եւս կանգ առաւ 40 մղոնէ աւելի տարածութիւն ունեցող սահանքներու շրդայի մը պատահելով: Լիվինկսթըն ասոնք Մըրչիսն կարկաջասահանքներ անուանեց, և այս կէտէն սկսելով երկու ճամբորգութիւն ըրաւ ոտքով:

Առաջին ճամբորգութեան ատեն դէպ արեւելք գտնուած լեռներուն վրայ մաղմց և գտաւ Շիրկի վիճակսթընի բնիկ ուղեցոյցը ըսաւ անոր թէ դէպ հիւսիս շատ աւելի մեծ լիճ մը կայ, ուստի Լիվինկսթըն պաշարի համար վերադարձէն ետեւ անգամ մըն ալ գնաց Մըրչիսն կարկաջասահանքներէն՝ զանիկա փնտուելու համար:

Ճամբան Մանկանձա երկրին բարձրագաւառներուն վրայէն կը տանէր դէպ ի Շիրէի հովիտին գլուխը Բնիկները պատերազմասէր էին, բայց Լիվինկսթըն անոնց հետ դժուարութիւն չունեցաւ, և դիւրաւ գնեց բոլոր իրեն պէտք եղած ուտելիքը քանի մը եարտա տպածոյով և բուռ մը ուղունքով: Կիները շատ կարճ կը թողէին իրենց մազերը, և իրենքիրենք կը տպեղցնէին իրենց վերի շրթունքէն վոլոսկրէ կամ անազէ խոշոր օլ մը կախելով: Այր մարդիկ իրենց մազերը կ'երկնցնէին, և կը շտկէին այնքան նորաձեւութիւններով որքան սպիտակամորթ կիմերը կ'ընեն: Երբեմն իրենց մազը կը պնդացնէին ծառի կեղեւի տաշեղներով բորողոնի եղջիւրին կամ պոչին նմանութեամբ, երբեմն իրենց մազերէն մասեր կ'ածիլէին վայրի կենդանիի մը ճեւով, և այն ատեն իրենքիրենք շատ գեղեցիկ կը կարծէին:

Վերջապէս, 1859 Մեպտեմբեր 16ին, Լիվինկսթըն եկաւ փառահեղ Նիառա Լճին, որ կը տարածուէր մինչեւ երկինքի գիծը ծովու մը նման: Անոր ջուրէն Շիրէ գետը կը վազէր հարթ և խոր, բոլոր երկայն հովիտն ի վար մինչեւ Մըրչիսն կարկաջասահանքները: Քառասուն մղոն ճամբայ գիւրաւ կրնար շինուիլ մինչեւ այս ջրվէժները, և յետոյ մեծ Նիասարին և ծովին մէջտեղ երթեւեկութիւնը գիւրին պիտի ըլլար: Շիրէի վերնագաւանները քաջառողջ էին և պտղաբեր, և հոս եղաւ վերջապէս այն տեղը ուր Քրիստոնեայ գաղթականներու գաղութ մը կըրնար Ա. Գրիկեցւոց սորվեցնել և ցուցնել արդարուց 4

թեան և աշխատասիրութեան կեանք մը: Նաեւ,  
Լիվինկսիթըն տեսաւ թէ, որովհետեւ թոլոր գերե-  
վաճառութիւնը գետէն կամ լիճէն պիտի անցնէր,  
միակ փոքր շոգենաւ մը կրնար շուտով վերջ դնել  
այդ առեւտուրին: Ուստի գրեց Անդղիա, և խոս-  
տացաւ իր յօրինած գիրքին համար ընդունելու  
ստակէց 2,000 Անգդ. ոսկի ծախսել յարմար գաղ-  
թականներ զրկելու համար: Միեւնոյն ժամանակ  
խնդրեց կառավարութենէն նոր շոգենաւ մը ան-  
գործածելի Դժուարաշնակին տեղը բոնելու համար, և  
ինք 4,000 Անգդ. ոսկի եւս խոստացաւ Նիասա  
լէն յատուկ շոգենաւի մը համար: Միեւնոյն ժա-  
մանակ, մինչ անոնց ժամանումին կը սպասէր,  
պահեց Մաքոլուներուն իր ըրած խոստունքը և  
դնաց Զամազգի, զանոնք տուն, Լինիեանթէ, բե-  
րելու համար:



ԳԼՈՒԽ Զ.

ՎԵՐԻՆ ՇԻՐԷ ԵՒ ՆԻԱՍԱ ԼԻՑ

Լիվինկսիթըն, երբ Լինիեանթէէ Թէթէ վերա-  
դարձաւ, անգամ մըն ալ նստաւ Դժուարաշնակը և  
ճամբայ ելաւ իր նոր շոգենաւը դիմաւորել Զար-  
պէզի բերանը: Մաքոլուներէն ոմանք մերժած  
էին երթալ ետ իրենց հայրենիքը, ուստի Լիվինկս-  
իթըն կարող եղաւ այս հաւատարիմ մարդոցմէն  
տակաւին քանի մը հոգի իրեն հետ ունենաւ,  
ինդ Դժուարաշնակը, սակայն, չհասաւ իր ճամ-

բուն ծայրը: Անոր պողպատ տախտակները  
փառած էին ժանդով և ամէն կողմերէն ջուր  
կ'առնէր: Անոր սենեակի տախտակամածը ջրով  
ողողուած էր, կամրջակը կոտրած և փլած էր և  
մեքենաները կը ճոնչէին բարձրածայն: Նաւը եր  
պս ջրակից և ոսկրաթեք վիճակին մէջ աւազա-  
կոյաի մը զարնուեցաւ և իր մէկ կողմին վրայ  
դարձաւ ու ընկղմեցաւ, իր նաւազներուն իրենք-  
փրենք և իրենց գոյքերը կանոներու մէջ փոխադ-  
րելու բաւական ժամանակ տալէ ետքը:

Քանի մը շարաթ ետեւ 1861 Յունիսին, Փայնիք  
(Ուահվիրաց) նոր շոգենաւը հասաւ Զամպէզիի բերանը:  
Նոյն ժամանակ հոն եկան խումբ մը միսիոնարներ,  
իրենց զլուխ ունենաւով արիասիրա Եպիսկոպոս  
Մաքէնզին, որ զրկուած էր Օքսֆըրտի և Քէյմպրինի  
համալսարաններէն Շիրէի հովիտին մէջ հաստատ-  
ուելու համար: Լիվինկսիթըն կ'ուզէր միսիոնարա-  
կան խումբը իսկոյն տանիլ Շիրէ, բայց կառավա-  
րութենէն հրաման ընդունեց Նիասա Լիճն երթա-  
լու ուրիշ ճամբայ մը վնասել Ռովումա գետին եր-  
կանքով:

Եպիսկոպոսը իրեն հետ առնելով, անմիջապէս  
ճամբայ ելաւ իրեն տրուած հրամանը ի գործ դնե-  
լու, բայց նոր շոգենաւը տակնուվրայ ըրաւ անոր  
նոլոր ծրագիրները Փայնիք շքեղ փոքր շոգենաւ  
մըն էր, բայց ջուրին մէջ երկու ուաք աւելի խո-  
րունկ կ'իջնէր քան զոր պէտք էր, ուստի ստէպ  
աւազակոյախն կը բաղխէր: Լիվինկսիթըն Ռովու-  
մայէ դէպ ի վեր կարճ միջոց մը յառաջանալու

տարբեր պատմեցին. Անոնք պատերազմի մէջ բըռ-նուած էին գերեվարներէն, որոնք այրած էին ա-նոնց գիւղերը, մեռուցած էին անոնց ցեղին մար-դիկը, և զիրենք կապուած՝ քշած էին դէպի թէ-թէ, ձամբուն վրայ երկու կիներ փորձած էին թուլցնել փոկերը որոնք կը կտրէին իրենց միսը, ատոր համար անոնց գերեվարները անմիջապէս զարկած սպաննած էին զանոնք. Մարդոցմէ մէկը զետինը փոռւեցաւ յոդնութենէն, և սպաննուեցաւ կացինի հարուածներով ի խրատ միւնքուն. Ու-րիշ կին մը այնքան յոդնեցաւ որ չէր կրնար կրել թէ՛ իր բեռը թէ՛ իր մանկիկը. Անսիրա գերեվար-ները բոնի առին մանկիկը մօրը բազու կներէն և սպաննեցին զանիկա զարհու բելի անդթութեամբ:

Լիվնկսթըն և անոր բարեկամները արագ մը սկսան փոկերը կտրելու և գերիի լուծերը սղոցե-վարներուն պետը փախաւ:

Անգղիացիները ձամբորդութիւնը շաբունակե-լու միջոցին ազատ արձակեցին գերիներու այլեւ-այլ խումբեր յաջորդ քանի մը օրերուն մէջ, Մակ-ուէրօ գիւղը հասնելէ առաջ: Հոս Զիկունտա ցե-ղապեալ Եպիսկոպոս Մաքէնդին հրաւիրեց բնա-դէկ երեւցաւ, Մակուէրօ եղաւ Համալսարան-ներու միսիոնարութեան կայան: Բոլոր ազատա-գրուած գերիները միացուեցան միսիոնարութեան հետ և շնչքին գործը շուտ յառաջ կ'երթար, երբ լուր հասաւ թէ մերձակայ Աճառու երկըն ցեղ

մը մօտակայ գիւղ մը ասպատակեւով, անոր բնա-կիչներէն գերիներ կ'ընէր: Լիվնկսթըն և եպիս-կոպոսը խորհեցան թէ բարեկամական խօսք մը թերեւս աւելի աղէկ ընթացքի մղէր Աճառուաները, և իսկոյն փոքր խումբ մը մեկնեցաւ միսիոնարա-ւ համար համար կողմէ որոնք մը մեկնեցաւ համար: Շատ կան կայանէն, ատոր ձեռնարկելու համար: Շատ կան կայանէն, ատոր ձեռնարկելու համար: Շատ կան շանցած տեսան հրկիզուած գիւղի մը ծուխերը, և շանցած տեսան հրկիզուած գիւղի մը վրայ, պա-յետոյ յառաջ փութալով լեռան կողի մը վրայ, պա-տակեցան ասպատակներուն որոնք կը փախչէին աւարով և կալանաւորներով:

Աճառու առաջնորդը մրջիւնի բլրակի մը վրայ ցատկեց համբելու համար միսիոնարական խումբը, և Լիվնկսթըն իսկոյն գոչեց թէ ինք եկած էր և կամ կութըն իսկոյն գոչեց թէ ինք եկած էր խաղաղութեամբ, բարեկամական խօսակցութեան համար: Դժբաղդաբար քանի մը Մանկանձա մը համար: Դժբաղդաբար քանի մը կայացին, Զի-նետեռորդներ, իրենց մեծ պատերազմիկին, Զի-նետեռորդներ, անունը կանչեցին յիմարաբար, յուսալով պիսայի, անունը կանչեցին յիմարաբար, յուսալով թէ համբեկելով պիտի փախցնէին ասպատակները:

Իսկոյն Աճառու առաջնորդները «Նքօնտօ, Նքօնտօ» (Պատերազմ, պատերազմ), աղազակեցին, ասպատակողները առաջնետուեցան յար-և բոլոր ասպատակողները առաջնետուեցան յար-ձակելու, իբր հարիւր եարտա հետուանց սկսան շրջապատել փոքրիկ խումբը, Աճառուաներէն ո-մանք կը պարէին խենթերու պէս, դէմքի սոսկակի պամածումներով, զարհուրանք ազգելու նպա-տամածումներով, պատերանք սիրահուրուն: Ուրիշ-առակաւ սպիտակամորթներու սիրահուրուն: Ուրիշ-ներ բիրտ միմասութիւններ կ'ընէին իրենց գէն-ներ գործը յաջորդ միսիոնարութեան հետ և շնչքին գործը շուտ յառաջ կ'երթար, երբ քերով, ցուցնելու համար թէ ինչպէս պիտի վար-քերով:





Կատաղութեանը դիմանալ, Անոնք մէյմը ալիքներուն գագաթը կ'ելէին, մէյմը խորը կ'իջնէին, և այսպէս ժամերով կոռուեցան ալիքներուն հետ, և ամէն վայրկեան մասուան կը սպասէին Մինչ իւրաքանչիւր կոհակի ճերմակ շրթունքը կը գաւլարէր, անոնք կը բռնէին իրենց շոնչը վախնաւով թէ մի գուցէ այն սպասնացող ծովը յարձակէր փոքրիկ հաւակին վրայ և ծածկէր զայն իր մէջ, եւ սակայն կոհակ կոհակի ետեւէ անցաւ սուլիով և խոխոչելով նաւակին երկու կողմերէն ալ, բայց ոչ մէկ կոհակ զարնուեցաւ անոր: Վերջապէս, երբ փոթորիկը հանդարտեցաւ, անոնք կարող եղան ցամաք ելել պնդացած և ցաւոտ մասն ներով, բայց չնորհակալու միտքերով:

Երկրախոյզները ծովեզերքին երկու հարիւր մղոնի չափ հետեւելէ ետեւ գրեթէ լիճն գլուխը կը գտնուէին, երբ ետ դառնալու ստիպուեցան: Լիվինկոթըն կարգադրած էր Զամպէզիէ վար երորդ հանդիպելու համար Անդղիայէ եկող նաւի մը մըն իր կինը սլիտի բերէր, որպէս զի կինը անգամ մըն ալ աշխատակցէր իրեն, և նոյն նաւին մէջ պէտքեր կային Փայնէրին համար, նաեւ փոքրիկ շողենաւը, զոր ինք գնած էր ջնջելու համար գերիներու առեւ առուրը նիասա Լճին վրայ:

Դէպի Շիրէ իրենց ճամրուն վրայ Փայնէրը ծանծաղուտ մը ինկաւ, ուր հինգ շաբաթ մնալ ստիպուեցաւ, մինչեւ որ գետը զանիկա նորէն լողացնելու չափ բարձրացաւ: Ի վերջոյ Լիվինկոթըն հասաւ ծովը, և իր կինը դառ կորէն յածանաւին

մէջ, բայց անոնց մէկտեղ գալու ուրախութիւնը երկար չտեւեց: Կինը իր հասնելէն քանի մը շաբաթ ետեւ տենդէ բռնուեցաւ Շուփանկայի մէջ: Գիշեր ցերեկ Լիվինկոթըն դարմանեց և իննամեց զանից երեկ կայլինկոթըն հանձարով և հոգածութեամբ, կա իր ծայրադոյն հանձարով 1862 Ապրիլին մեռաւ բայց ամէն բան ի զորու 1862 Ապրիլին մեռաւ բինը, և այս բանը Լիվինկոթընի կոկիծ եղաւ որ տեւեց բոլոր իր օրերը:

ԳԼՈՒԽ Է.

ԳԵՐԵՎԱՐՆԵՐԷ ՊԱՐՏՈՒԹԻՒՆ

Լիվինկոթըն հիմա ըրաւ երկրորդ ձեռնարկ մը նիասա Լիճը հասնելու նովումա գետով: Երկու բախոյզները ճամբայ ելան թիաքարը նաւակներով կորին յածանաւին և աւազներուն մէկ խոռմբին հետ, և նաւարկեցին գետն ի վեր շատ օրեր առանց չատ արկածներու, թէեւ երկու անգամ իրենց ճամբէն անցնելու իրաւունքը բնիկներուն հետ վիճաբանութեան առարկայ եղաւ:

Անգամ մը բնիկներու ցեղ մը խռնուեցան գետին երկու եղերքն ալ, և մինչ թունաւոր նետերը տին երկու եղերքն ալ, և մինչ թունաւոր նետերը պէտեղէին իրենց աղեղներուն վրայ, սկսան իշկը զետեղէին իրենց աղեղներուն վրայի տգեղ միմսութիւնընց պատերազմական պարի տգեղ միմսութիւնընց ցեղապետը գոչեց նաւակներուն, և ները, Անոնց ցեղապետը գոչեց նաւակներուն, և ները, Անոնց ցեղապետը գոչեց նաւակներուն, և բաժ երկրախոյզներուն հրամայեց կանգ առնել և բաժ գմարել: Բանակցութենէ մը ետքը Լիվինկոթըն ավճարել:

Նոր տուաւ երեսուն եարտա տպածոյ, և ցեղապետը խոստացաւ որ անոր փոխարէն իր ցեղը իւրենց բարեկամ ըլլայ Եւ սակայն հազիւթէ առաջին նաւակը անցած էր գետին երկրորդ մէկ կորութենէն, ահա թունաւոր նետերու ամա մը և քանի մը հրացանի գնտակներ եկան բզզալով և չելով նաւազներուն զլուխներուն վրայ: Առաջաստը պատուեցաւ և բզկտեցաւ, բայց բարեբաղդապէս ոչ ոք վիրաւորուեցաւ, և երկրորդ ուածներ բնիկները անտառին մէջ փախուցին: Ուրիշ անդամ մը գեգ ձիազետի մը աշխատեցաւ արգելել անոնց յառաջխաղաղութմ, Կարծես կը խորդանալու ճակէն անցնելու և զինքը իր կէսօրներքեւ սուզելով, եկաւ ձիշդ նաւակին տակ, և զանիկա օրեց առաջ ու ետեւ, նաեւ ջանաց զանակ մը ակռաներովը նաւակին տախտակները կրծելէն ետքը, վերջապէս համոզուեցաւ թէ անիւստի խոշոր և շատ պինդ էր կլելու համար, զուրը միսրճուեցաւ երեսը կախած:

Երբ կիվինկսթըն նաւակները մինչեւ Ռովումա տարաւ որչափ կարելի էր, տեսաւ որ գետը երանոր թէ անոնցմէ ոչ մէկը նիստա կիմէն կուգար: Ուստի վերայարձաւ Շուփանկա, և յետոյ, վերջին անդամ ըլլալով, ճամբայ եւաւ Շիրէէ նա-

ւարկելով դէպի վեր Փայննէրով, և իրեն սեպհական փոքրիկ շոգենաւոր, Լէյտէ նէտան, ետեւէն քաշելով: Շատ չանցած ակսաւ տեռներ թէ մինչեւ իսկ այն կարծ միջոցին երբ ինք կը սացակալի էր, մահացու գերեվաճառութիւնը եկած էր երկրին վրայ, նման պատուհասի: Խառնածին Փորթուկալցի մը, Մարիանո անուն, և անոր անգութիւնումը խաբեցին թինկանէն, իրենքզիւենք «Լիվինկսթընի տղաքը» կոչելով, և այս կերպով բարեկամի արժանի վարմունք տեսան: Այսպէս դաւաճանութեամբ վարմունք զանիկա, սպաննեցին, նաեւ անոր ցեղերունելով զանիկա, սպաննեցին, նաեւ անոր ցեղերուն շատեր, և ողջ մնացողներէն որչափ կրցան գերութեան տարին: Ասով ալ գո՞ն չըլլալով, այբեցին գիւղը և եզիպատացորենի շտեմարանները, փնացուցին հունձքերը և առին տարին հօտերը: Այլեւս ուրիշ եղիպատացորեն պիտի չըռւսնէր շատ ամիսներ, հետեւապէս ողջ թողուածները սովաման ըլլալու մատնուեցան: Անոնցմէ շատերը ապրեցան որս որսալով և գետնէն արժամաներ հանելով, բայց շատ աւելի մեծ թուով մարդիկ մեռան սովէ:

Երբ թինկանէ յաղթուեցաւ, գերեվարներուն գործը աւելի դիւրացաւ, վասն զի անոր ցեղը ամէնէն զօրաւորն էր և սահմանազլիսի պահապան կուլ գիւղի ետեւէ այս գարշելի և անուեղած էր: Գիւղ գիւղի ետեւէ այս գարշելի և անուեղած էր: Վասն զի անոր ցեղը ասպատակութիւնը տարածուեցաւ գետն է զորմ ասպատակութիւնը տարածուեցաւ գետն է վեր, մինչեւ այն աստիճան որ հիմա կիվինկսթըն տեսաւ թէ երկրին բոլոր երեսը փոխուած էր:

Այս ժպառուն հովիտը, զոր գտած էր չորս տարի առաջ, հիմա մահուան երկիր եղած էր սեւ արի առաջ, հիմա մահուան երկիր եղած էր սեւ ա-

ւերակներով և ճերմկցած կմախքներով ծածկուած: Մինչեւ իսկ այն երգիչ թռչունները լուած էին ա- մայցած բնակարաններուն շուրջ, իրո թէ չէին կընար հանդուրժել և երգել այսպիսի թշուառու- թեան և ամայութեան մէջ, եւ սակայն անդութ- Փորթուկալցիները Մարիանոյի կը վճարէին իրենց գերիներուն համար, և կիվինկսիթըն զանոնք ար- գելելու կարողութիւնը չունէր Ամէն իր կրցածն էր յառաջ քշել իր գործը և հրատարակել բոլոր իր տեսածները, այն յոյսով թէ Բրիտանական կա- ռավարութիւնը պիտի միջամտէր:

Բայց բաղը բոլորովին հակառակ եղաւ անոր: Երբ երկրախոյզները Մըրչիսըն կարկաջասահանք- ները հասան, Լեյռէ Նիտուն քակեցին կտոր կտոր, և յետոյ սկսան ճամբայ մը շինել որուն վրայէն կարող ըլլային տանիլ զայն մաս մաս սահանքնե- րուն գուուխը, Այս ճամբուն մէկ մղոնին շինութի- նէն առաջ Քըրք և կիվինկսիթըն երկուքն ալ վտանգաւոր կերպով հիւանդացան, և Քըրք պար- տաւորեցաւ Անդգիա վերադառնալ:

Միեւնոյն ժամանակ հեռագիր մը եկաւ Բրի- ետ կը կանչուէր: Փորթուկալի կառավարութիւնը իր նաւերէն զատ բոլոր նաւերուն արգելած էր Զամպէզի մանկել, և Բրիտանական կառավարու- թիւնը խորհնցաւ թէ չէր արժեր միջամտել: Ա- սոր նման դառն յուսախարտութիւն մը կրնար մա- րել մարդուս եռանդը, բայց կիվինկսիթըն, քաջ և հաւատարիմ իր գործին, աննկուն մնաց: Փայնիքը

պէտք էր որ գետն ի վար իջնելու համար քանի մը պէտք էր սպասէր ողողումներուն պատճառաւ, և միւ- ամիս սպասէր միողումներուն պատճառաւ, և միւ- եւնոյն ատեն կիվինկսիթըն միտք ունէր նաւակով աւասակալցին միուրջ, դէպի ծով ճամբայ մը պարտիլ Նիտակալի շուրջ, դէպի ծով ճամբայ մը պարտիլ Կալուածէն վնատուելու համար Փորթուկալցիներուն կալուածէն դուրս:

Լիվինկսիթընի բեռնակիրները անգամ մը եւս ճամբայ ելան նաւակ մը տանելու և կարկաջա- ճամբայ միջներէն անցնելու համար, և ամէն բան ա- սահանքներէն անցնելու համար, և ամէն բան ա- զէկ գնաց, մինչեւ որ եկան հարթ բայց արագա- զէկ գնաց, մինչեւ վերի կարկաջասահանքէն սահ ջուրի մը, ամէնէն վերի կարկաջասահանքէն վար: Աշխատութիւն ինսայելու համար հոս նաւակը վար: Աշխատութիւն ինսայելու համար հոս նաւակը վար: Լիվինկսիթընի չունանով մը կապուած՝ ջուրը իջուցուեցաւ և չունանով մը կապուած՝ ջուրը իջուցուեցաւ: Անոնց բոլոր մթերքը նա- գետն ի վեր քաշուեցաւ: Անոնց բոլոր մթերքը նա- գետն մէջ գրուեցան, նաեւ Մաքոլոններէն մէկ ւակին միջն գրուեցան, նաեւ Մաքոլոններէն մէկ վակին միջն գրուեցան, նաեւ կը պահէին ժայռե- քանին, որոնք նաւակը հեռու կը պահէին ժայռե- քանին, որոնք նաւակը երթալէ ետեւ Մաքո- լուն՝ ձողերով: Երկու մղոն երթալէ ետեւ Մաքո- լունները, որոնք սքանչելի նաւակարներ էին, ըսին լոլոնները, որոնք սքանչելի նաւակարներ էին, թէ գետը չափաղանց սրընթաց և վտանգաւոր է, թէ գետը չափաղանց սրընթաց բերին:

Այն ատեն Զամպէզիցի մեծախօս նաւափարնե- րէն ոմանք առին ձողերը և նաւակը քաշելու ըսին ոմանք առին ձողերը և նաւակը քաշելու ըսին ըսին թէ իրենք Մաքոլոններուն պիտի չուանը, ըսին թէ իրենք ինչպէս ասրուելու է կար- սորկեցնեն թէ նաւակը ինչպէս ասրուելու է կար-

մէջ, և իր նաւակը՝ որ տակը վրան դարձած գետն  
ի վար կը սուրար նետի նման:

Խումբին մէջին ոմանք վաղեցին, բայց գետե-  
զերքը այնքան դժուարին էր որ չէին կրնար ա-  
րագ երթալ, և այլեւս երբեք չտեսան նաւակը:  
Զամպէզլոցիները լողալով գետեղերքն եկան և  
ծունկի վրայ եկած՝ իրենց ճակատները գետնին  
դպցուցին Լիվինկսկիթընի առջեւ: Ան զանոնք վար  
դրկեց Փայնէրին, աւելի պաշար բերելու համար,  
և այս նոր յուսախարութենէն ոչ ինչ վհատեցուց  
զանիկա ու ինք ճամբայ ելաւ ոտքով պտղակու-  
նիսայի շուրջը: Բայց Լիվինկսկիթըն ճակառակ բո-  
ւոր իր ջանքերուն լին ծայրը չհասաւ, և ահա  
Փայնէր վերադառնալու ժամանակը եկաւ երբ իր  
վերջին նաւարկութիւնը պիտի ընէր Շիրէէ  
դէպէ վար:

Համալսարաններու միսիոնարութիւնն ալ վախ-  
ճանի մը եկած էր ժամանակի մը համար: Մա-  
քէնդի քաջ եպիսկոպոսը մեռած էր տեսնդէ բռնուե-  
լով Շիրէէ դէպի փար ճամբորդելու միջոցին: Մնա-  
ցած միսիոնարները աւելի աղէկ սեպեցին բարձրա-  
գաւառներէն գետեղերքը իջնել, և մէկիկ մէկիկ  
մեռան տեսնդէ: Հիմա Լիվինկսկիթըն մնացած միսիո-  
նարները իրեն հետ տարաւ Փայնէր, որպէս զի մի  
գուցէ նորէն գերեվարներուն ձեռքն իյնային:

1864 գետրուարին Փայնէրը յանձնեց Բրիտա-  
նական Օքսֆորդ մարտանաւին, Զամպէզլի բե-  
րանը, մինչ իր սեպհական փոքրիկ շոգենաւը Զան-  
զիսպար տարուեցաւ Աբէլ յածաւորակին կապուածի

Հոս տեղեկացաւ թէ Անգլիոյ և Գլուխ Բարեյու-  
սոյի մէջ շատեր զինք կը մեղադրէին Զամպէզլիի  
արշաւանքին մէջ չյաջողելուն նաեւ Համալսարա-  
նաց միսիոնարութեան դժբախտ վիճակին համար:  
Լիվինկսկիթըն շատ վշտացաւ ասոր վրայ, վասն զի  
ինք գիտէր թէ գլխաւոր պատճառը գերեվաճառու-  
թիւնն էր: Եթէ Բրիտանական կառավարութիւնը  
ճնշում բանեցնէր Փորթուկալցիներուն վրայ գե-  
րեվաճառութեան վերջ տալու համար, երբեք ան-  
յաջողութիւն պիտի չպատահէր:

Լիվինկսկիթըն թէնեւ պարտուած էր և յուսախար,  
սակայն ձեռնթափ չեղաւ, վասն զի գիտէր թէ  
Աստուծոյ դատին համար կը գործէր: Նաեւ հաս-  
տատ կը հաւատար թէ եթէ իր հայրենակիցներուն  
կարենար հասկցնել Ափրիկէի մէջ տեղի ունեցած  
ամրարիշա անզթութիւնը և աւերկութիւնը, ա-  
զատելու պիտի գային անոնք, Պարզապէս իր  
պարտականութիւնն էր արթնցնել անոնց ի-  
մացականութիւնը և անոնց ցուցնել ճամ-  
բան երբ գային: Միտքը դրաւ Անգլիա այցելել և  
հրատարակել ամէն ինչ որ գիտէր Ափրիկէի և  
գերեաց առեւտուրին վրայ: Այնուհետեւ կ'ուզէր  
գերեաց առեւտուրին վրայ: Այնուհետեւ կ'ուզէր  
նօթութիւններ ալ ստանալ:

Իր նաւագնացութեան համար ստակ ձեռք բե-  
րելու նպատակաւ հիմա ջանաց ծախել Լեյորէ Նէտ-  
տերը լսեց թէ Փորթուկալցիները զա-  
ւան, բայց երբ լսեց թէ Փորթուկալցիները զա-  
ւան, բայց երբ լսեց թէ Փորթուկալցիները զա-  
ւան, բայց զանիկա Պոմպէյ տամնիւ:

Այս էր մին ամէնէն քաջայանդուդն մեծագործութիւններէն զոր երբեք կատարեց լիվինկսթըն: Իրեն հետ առնելով նաւազներէն երեք սպիտակամորթ և ինը բնիկներ, ճամբայ ելաւ տկար փոքրիկ շողենաւովը Հնդկաց Ովկիանոսին 2,500 մղոնը կարելու համար տամնչորս տակառաչափ հանքածուխով: Իր սպիտակամորթ նաւաստիններէն երկուքը հիւանդացան, ուստի շատ օրեր ինք և երրորդ սպիտակամորթը շողենաւին մէջ պահակ սպասեցին չորսական ժամ փոխնիփոխ: Այսուհետեւ հովը դադարեցաւ և քսանընինդ օր մնացին անշարժ, չհամարձակելով վատնել իրենց հանքածուխը: Ի վերջոյ հով մը ելաւ և կարող եղան դարձեալ գործածել առաջասանները: Բայց իրենց նաւարկութիւնը աւարտելէ առաջ երկու կատաղի փոթորկներէ ալ անցնելու էին:

Սակայն փոքրիկ պատուական Լէյտէ Նիստան ապահով անցաւ ամէն բանի մէջէ, մինչեւ որ ծովային խոտեր և կանաչ ու գեղին ծովային օձեր հասկցուցին անոնց թէ մօտեցած էին Հնդկաստանի ծովեղերքին: Այդ ատեն քսանըութ ժամ միայն բաւելու ածուխ ունէին և իրենց պարէնը գրեթէ հատած էր: Բայց տակաւին կարող եղան շարունակել ճամբան և համնիլ Պոմպէյ քառասունընդ օրուան նաւարկութիւնէ ետեւ: Լէյտէ Նիստան այնչափ պղտիկ էր որ, ոչ ոք նշմարեց առոր ժամանումը մինչեւ որ լիվինկսթըն ծովեղը ելլելով չձանչցուց ինքզինք:

Լիվինկսթըն ժամանակին հասաւ Անդղիա և

զրեց արշաւանքին պատմութիւնը զիրքի մը մէջ որ կը կոչուի «Զամպէզի և Անոր Ճիւղերը» Խնք ամէն տեղերէ կը հրաւիրուէր ուղերձներու, բանախօսութիւններու և հացկերոյթներու համար, բայց հազիւ Անդղիոյ մէջ իր գործը աւարտած՝ վերադարձաւ Զանդղպար ի գլուխ հանելու համար իր կեանքի նպատակը:

Անդղիայէ մեկնելէն առաջ Նախարարապետը մարդ զրկեց լիվինկսթընի, հարցնելու համար թէ բանի մը պէտք ունէ՞: Շատեր այդպիսի պարագայի մը մէջ ստակ կամ չքանչան պիտի ինսդրէին, բայց լիվինկսթըն բաց ի իր գործէն ոչ մէկ բանի վրայ կը մտածէր: Անոր միակ ինսդիրքը սա եղաւ որ կառավարութիւնը Փորթուկալի հետ դաշնագրութիւն մը կնքէ գերեվարութեան չնշման և Զամպէզիի օրինաւոր տուրեւառի առջև բացցման համար: Այն ատեն հրաւիրուեցաւ Հասարակաց Խորհրդարանին մէկ յանձնաժողովին առջեւ, որոնք լսեցին անոր բոլոր գաղափարները Ափրիկէի և գերեվաճառութեան մասին: Եւ սակայն այդ ատեն կառավարութիւնը ուրիշ բան չըրաւ, այլ միայն 500 Անդղ, ուկի տուաւ անոր ծախքերուն համար և զանիկա կեղրոնական Ափրիկէի հիւպատոս կարգեց, բայց առանց ամսա- Ափրիկէի հիւպատոս կարգեց, բայց առանց ամսա- կանի և առանց հանդսաեան թոշակի: Սրբունի Աշխարհագրական Ընկերութեան մէջ գտնուած իր քարեկամները 1,500 Անդղ: ուկի տուին նոր արշա- բանքին համար, և լիվինկսթըն անոնց խորտացաւ էանքին համար, և լիվինկսթըն անոնց խորտացաւ մոնկոյի և Նեղոսի ճշմարիտ ակերը գտնելու աշ- խատիւ:

ԳԼՈՒԽ Ը.

ԱՓՐԻԿԻ ՍՐՏԻՆ ՄԷԶ

Լիվինկսթըն 1866 Մարտին ցամաք եղաւ Ռուզումայի բերնին մօտ, և յիսունուերեք տարեկան հասակին մէջ սկսան դժուարութիւններու, թշուառութիւններու և վիշտերու եօթը երկար տարիները, որոնք մաշեցուցին զանիկա մահու չտփու Երեսունըվեց բեռնակիրներ անոր հետ եկան, որոնց տասներեքը Հնդիկներ էին Պոմպէյէ, և տասնը՝ Եռհանսնացիներ. Լիվինկսթըն շատ կը փափաքէր բեռնաբարձ այնպիսի կենդանի մը գտնել որ կարենար տոկալ ցէցէ ճանձին թոյնին, և այս փորձը կատարելու համար իրեն հետ թերաւ քանի մը ուղար, Հնդիկ բորոդոններ, ջորիներ, էշեր և որթ մը իր ճամբորդութիւններուն մէջ պաշար կրելլ մեծ դժուարութիւնն էր, և փոխանակ անուղղաց ստահակներու, քանի մը զօրաւոր կենդանիներ պիտի աղատէին զինք այն սոսկալի կարօտութիւնէն զոր պիտի կրէր յետոյ.

Շատ չանցած սկսան անոր նեղութիւնները: Հնդիկներուն յանձնուած էր կենդանիներուն խնամածութիւնը, բայց անոնք անփոյթ դանուեցան այդ մասին այնպէս անամօթօրէն, որ խեղճ կենդանիները մեռան իրարու ետեւէ: Լիվինկսթըն տեսաւ որ չէր կրնար վստահի այդ տամներեքէն ուեէ մէկուն եթէ իր աչքէն հեռու ըլլային, և ի վերջոյ անոնք այնքան նեղութիւն եղան որ զանոնք ետ-

ծովեղերք զրկեց: Անոր յաջորդ գիւտը առ եղաւ որ եռհանսայէ նկող տասը բնիկները ստահակներ և գողեր էին, և անոնցմէ մին, Մուսա, որ աշխատած էր Լեյռէ Նիտայի մէջ, ամէնէն չարն եղաւ, նաեւ երկիրը աւերակ եղած էր դեղարներու ձեռքով, և ուտելիքը հետզհետէ աւելի նուազած էր, մինչեւ որ վերջապէս անոնք ապրեցան գլխաւորապէս եղիպատացորենով և քանի մը աղաւնիներով և նումիդահաւերով գորոնք կը զարնէին ճամբուն փրայ:

Գերեւաց առեւտուրին հետքերը սոսկալի էին: Հոս, ինչպէս Շիրէէ հովիտին մէջ, անգթութիւն չկար որ գործուած չըլլար: Մինչեւ իսկ կիներ ծառկար կապուէին և կը թողուէին որ անօթութենէ մեռնէին, վասն զի անոնք այնքան յոգնած ու մաշած էին որ ա՛լ չէին կրնար քալել:

Այս կողմերը գերեվարներուն շատը Արաբներ էին, և Լիվինկսթընը անհանգիստ ընելու համար կ'ընէին ամէն ինչ որ կրնային: Լիվինկսթըն Նիսասա հասաւ Օգոստոսին, տեղ մը՝ որ լճին արեւելեան եղերքին կէս ճամբան կը գտնուէր, և հոս ուզեց զիմնացը անցնիլ, բայց բոլոր նաւակները գերեվարներուն ձեռքն էին, ուստի չկրցաւ գտնել նաւակ մը որով զիմացի կողմը անցնէր:

Միտքը դնելով չյաղթուիլ, քալեց լճին հարաւային ծայրը շուրջանակի, և Շիրէէ անցնելով եւ կաւ երկիր մը ուրկէ անցած էր առաջ: Հոս հին գաւ երկիր մը ուրկէ անցած էր առաջ:



բներ պարտաւուեցան ետ դասնալ: Մուսա վարպետ պատմութիւն մը շինեց թէ ի՞նչ զէս լիլինկութըն յարձակում կրած էր բնիկներէն և մեռած էր քաջաբար կոռուելէն ետեւ, և թէ՝ հաւատարիմ եռաննացիները կորիւէն աղատուելէ ետեւ վերադարձեր էին գիշերը իրենց սիրելի տէրը թաղելու: Մուսա այնպէս ճարտարութեամբ կրկնեց այս սուտը՝ որ ամէն մարդ հաւատաց իրեն. և նոյն իսկ Տր. Քըրք, որ հիմա Զանդիպար կը գտնուէր, կտարելապէս խաբուեցաւ և հաւատաց անոր: Այս պատմութիւնը Անդզիոյ մէջ հրատարակուեցաւ թերթերու մէջ, և կիվինկսթընի բոլոր հայրենակիցները կը ցաւէին անոր կորուստին վրայ: Բայց Անդզիացի մը, էտուըրտ Եռունի, սկսաւ տարակուսիլ այդ պատմութեան վրայ: Եռունի Լէյորէ Նէստայի մէջ Մուսայի հետ գտնուած էր, և գիտէր թէ այդ սրիկային խօսքին երբեք կարելի չէր գստահիլ: Ծիծաղեցաւ այն գաղափարին վրայ թէ Մուսայի պէս վախկոտ մէկը կորիւէն ետքը վերադարձած ըլլայ թաղելու համար ուեւէ մէկը: Ուրիշ սուտեր ալ դտաւ անոր պատմածին մէջ:

Վերջապէս Արքունի Աշխարհագրական Բննկերութիւնը Եռունիկը Ափրիկէ զրկեց ճշմարտութիւնը համար: Եռունի Շիրէ գնաց պողպատէ նաւակով մը որ կը կոչուէր Սէրէ, և անոր բեռնակիրները նաւակը կտոր կտոր տարին Մըրջիսըն Կարկաջաւասահանքները: Յետոյ զանիկա նորէն ջուրն իջեցնելով վերին Շիրէի մէջ, Եռունի Նիսսայի համբով գէպի Մարէնկայի երկիրը

նաւարկեց: Հոս հասկցաւ Մուսայի սոսկալի նաւարկեց: Հոս հասկցաւ Մուսայի սոսկալի սուտը, և իմացաւ թէ Լիվինկսթըն ողջ տեմնուած էր և կ'երթար Թանկանեիքա:

Հիմա Եռունի Անգղիա վերադարձաւ, և թէպէտ անոր բերած լուրը ըստ մեծի մասին բարի էր, անգղիայն շատեր տակաւին անհանդիստ էին երկրասակային շատեր տակաւին մասին: Կերպով մը Մուսոյզին ապահովութեան մասին: Կերպով մը Մուսա իր տէրոջ աղէկ ըրաւ, թէեւ երբեք չունենաւ այդ գիտաւորութիւնը: Վասն զի թերթերու լով այդ գիտաւորութիւնը: Վասն զի թերթերու մէջ այնքան շատ գրուած էր Լիվինկսթընի վրայ, որ ժողովուրդը սկսաւ տեսնել թէ անոր գործը մէջ մեծ և անոր կեանքը ի՞նչ աղնիւ եղած էր:

Այս ժամանակի Լիվինկսթըն ոչինչ գիտէր ոչ Մուսայի սուտերուն և ոչ Եռունիի գիտազնական Ժիշտագոստութեան վրայով: Մէնչ կը գտնուէր Զիշտագոստութեան վրայով: Մէնչ կը գտնուէր մը թէմպէի գիւղին մէջ, լսեց լիճերու շարքի մը վրայով որոնք իրարու կը կցուէին մեծ գետով մը, վրայով որոնք իրարու կը կցուէին մեծ գետով մը, ուստի գէպ արեւմուտք ճամբայ ելաւ զաննը գտնելու համար: Գերեվարութիւնը յառաջ կ'երգանելու համար: Գերեվարութիւնը յառաջ թար իր առջեւ գտնուած բոլոր երկրին մէջ, բայց թար իր առջեւ գտնուած բոլոր երկրին մէջ, բայց պար հակառակ Լիվինկսթըն գտաւ Մորօ լիճը 1867 ասոր հակառակ Լիվինկսթըն գտաւ Մորօ լիճը Նոյեմբերին, հիւանդութիւնէ և ուտեստի չգոյութեամբ անուելիօրէն առավելէն ետեւ: Լուափուլաթիւնէ անուելիօրէն առավելէն ետեւ: Լուափուլաթիւնէ կոչուած գեղեցիկ գետ մը կը վազէր լիճին մէջ կոչուած գեղեցիկ գետ մը կ'ելէր հիւսիսէն: Բնիկնարաւէն և նորէն զուրս կ'ելէր հիւսիսէն: Բնիկնարաւէն մինչ զերս կ'ելէր մը: Մինչ գետն ի վեր գէպ բունակող երկայն լիճի մը: Մինչ գետն ի վեր գէպ

Նարաւ անիկա կուդայ, ըսին, խոշոր լիձէ մը որ  
կը կոչուի Պանկուէլօ։  
Լիվինկսթըն որոշեց նախ Պանկուէլոն վնասուել,  
Մորոյէ ճամբայ ելլելով՝ դէպ հարաւ ուղեւորեցաւ  
և եկաւ Քաղէմպէի զիւղը, Քաղէմպէ էր ցեղա-  
պետ մը որ իր ժողովուրդը կը պատժէր անոնց  
Ճեղքերը և ականջները Կտրելով, Քաղէմպէի քով  
Լիվինկսթըն պատահեցաւ Արար վաճառականի մը,  
Մուհամմէտ Պողարիպի, որ իսկոյն մեծ համարում  
դրաւ երկրախոյզին վրայ. Մուհամմէտ առաջար-  
կեց անոր ճաշկել իրեն հետ, և Լիվինկսթըն նստաւ  
փսխաթի մը վրայ դժմածի և իւղի, կարկանդակի  
և մեղրի խնձորք մը վայելելու, և յետոյ, շատ ա-  
միսներէ ի վեր առաջին անդամ ըլլալով, իր սիրու  
տաքցուց բաժակ մը շաքարախառն խահուէով,  
Բնիկներուն պատմածներուն նայելով, Պանկուէ-  
լօ հասնելու համար Քաղէմպէի երկրէն տասն  
օր միայն պէտք էր քալել, բայց հիմա Լիվինկսթըն-  
նի բեռնակիրները չուղեցին յառաջ երթալ, Անոնց-  
մէ հինգը միայն հաւատարիմ մնացին ամենամար-  
դասէր տէրոջ զոր երբեք ունեցած էին, և ուղե-  
ւորութիւնն սկսաւ ասոնց հետ. Դարձեալ միեւ-  
նոյն դժուարութիւններն ու յոգնութիւնները, կա-  
րօտութիւններն ու տառապանքները. և Լիվինկս-  
թընի դեղերու տուփին գողցուելէն ի վեր, ոչինչ կար  
մեղմելու համար տենդը կամ նուազեցնելու հա-  
մար ցաւը, եւ սակայն բոլոր ասոնց մէջ ա-  
նոր համբերատար հաւատքը և հանդարտ քա-  
ջութիւնը յառաջ տարին զանիկա, և 1868 Յու-  
լիսին եկաւ հասաւ գեղեցիկ Պանկուէլօ Լիճին։  
Անոր մէջ կղզիներ կը կէտկիտուէին, և Լիվինկս-

թըն այցելեց անոնցմէ մէկ քանին բնիկ կանոյով  
մը, բայց երբ ուղեց լիճին դէպ ի միւս կողմը թիա-  
վարել, կանո վարողները չուղեցին։ Կը վախնային  
գերի իյնալէ։

Արդարեւ գերեվարութեան անէծքը ամէն տեղ  
կ'երեւ էր երկրին մէջ։ Պանկուէլոյի ճամբուն վրայ  
կիվինկաթըն պատահած էր գերիներու, որոնք կը  
քալէին իրենց գերիի լուծերովը, և սակայն կ'եր-  
քալէին քալելու ատեն։ Անոնց միակ յոյսն էր մահը,  
և յառաջ կը նայէին քինախնդիր ուրախութեամբ,  
վասն զի ագիտաբար կը հաւատային թէ իրենց ո-  
գիները կրնային վերադառնալ և սպաննել զիրենք  
գերողները։ Անոնց երգին նշանակութիւնը սա էր,  
ո՛հ, դուք զիս կը զրկէք ծովեզրը, բայց իմ լուծա-  
պիտի հանուի մահուան մէջ։ Ետ պիտի զամ ես  
ձեզ բռնելու և մեռցնելու։ Այսուհետեւ իբրեւ  
յանկերգ անոնք կը նշէին իրենց ակռաներուն մէ-  
ջէն զամն ատելութեամբ անուններն անոնց որոնք  
կապտած էին զիրենք իրենց ազատութենէն։

զապատճ էր ու կը կը ջանար ետ դառնալ դէպ  
Լիվինկսթըն հիմա կը ջանար ետ դառնալ դէպ  
ի Քաղէմպէի երկիրը, յոգնութենէ, անօթութենէ  
և տեսդէ բոլորովին մաշած : Հոս գտաւ Մու-  
համմէտ Պողարիկըր որ Եռուցիքի կը վերադառնար,  
և ուրախութեամբ ընդունեց Արաբին իրեն ընկե-  
րանալու մարդասիրական առաջարկութիւնը: Եռու-  
ցիքի կը գտնուէր Թանկաներքայի արեւելեան ա-  
փունքին վրայ, նաեւ գէպ ի Զանզիպար, զերինեւ-  
րու ճամբուն վրայ: Լիվինկսթըն, Զանզիպարէ  
մելինելչն առաջ, 1866 Փետրուարին, Տր. Քըրքի

հետ կարգադրած էր որ իրեն զրկուէր պաշար, դեղեր, նամակներ և լրագիրներ որոնք սպասէին իրեն Եռուժիմի, և հիմա կ'ակնկալէր իր զաւակներուն վրայով լուր և հիւանդութենէ ու ցաւէ աշատում:

Ճամբորգութիւնը սոսկալի էր, վասն զի Լիվինկսթըն հետզհետէ աւելի տկարացաւ, մինչեւ որ վերջապէս աչքերը լացան տենդէ և ցաւէ, և օրերուն հաշիւն ալ մոռցաւ: Մուհամմէտ փրկեց անոր կեանքը զանիկա կախորրանով կրել տալով մինչեւ որ հասան Թանկանելքայի արեւմտեան ափունքը, և կանոյով անցան Եռուժիմի: Տասնըրութ օրուան նաւազնացութիւնը և իր նամակներուն և գեղերուն յոյսը մեծապէս վերակենդանացուցին զանիկա և ուրախութեամբ ցամաք ելաւ Եռուժիմի: Բայց երկու մարդիկ որոնց յանձեին իր պաշարները, գրեթէ ամբողջ ծախեր էին զանոնք փողոկրի և գերիներու փոխարէն, և իր գեղերն ու թուղթերը թողուած էին Եռունիթանելքէ, տասներեք օր հեռուն, մինչ հոր երթալու ճամբան փակ էր գերիի պատերազմի մը պատճառաւ:

Հիմա 1869 Մարտ ամիսն էր և ինք սպիտակամորթի մը երես տեսած չէր, ոչ ալ լսած էր իր զաւակներուն վրայով երեք տարիներէ հետէ:



ԳԼՈՒԽ թ.

ՄԱՅԱՑՈՒ ՀԱՐՈՒԱԾ ՄԵ ԳԵՐԵՎԱՐՈՒԹԵԱՆ

Լիվինկսթըն խակոյն գրեց Քըրքի, Զանգիպար, որ աւելի պաշար զրկուէր Եռուժիմի: Միեւնոյն ժամանակ նամակ մը զրկեց Զանգիպարի Սուլթանին, մասնակ նամակ մը զրկեց Զանգիպարի Սուլթանին, ինդիկուլով անկէ տասներէնսդ վատահելի բենակիր խնդրելով անկէ տասներէնսդ վատահելի բենակիր խնդրելով անմար: Յետոյ ըստ կանոր պաշարները բերելու համար: Յետոյ ըստ կանոր շուտով հաւաքեց իր կողոպատուած բաներուն րի շուտով հաւաքեց իր կողոպատուած բաներուն մասցորդը, և զրեց իր նամակները և իր արարք-նասցորդը: Հոս անոր եկան մէկ երեսներուն տեղեկագիրները: Հոս անոր եկան մէկ երեսներուն նամակ, բայց ասոնք զրեթէ երեք տարուան համար կութիւն ունէին, և իր բարեկամներուն զրած համար մինչեւ ծովեղը անդամ նամակներուն խիստ շատը մինչեւ ծովեղը անդամ նամակներուն կամ զանիկան: Անդամ մը քառասունուերկու նամակի և չհասան: Անդամ մը քառասունուերկու արցանագրութիւններու արցակ մը մէզիտական արձանագրութիւններու արցակ մը մէզիտական զրկեց, բայց անոնցմէ ոչ մէկուն վրայ լսուեցաւ նորէն:

Ասոր պատճառը շատ պարզ էր: Եռուժիմի ստահակներու և գողերու որջ կը նմանէր: Գերեհակներու ամենէն չարերը հոն կը հավաճառ Արաբներուն ամէնէն չարերը հոն կը հաքուէին ծովեղերք երթալու կամ անկէ դառնալու ամոնքին թէ Լիվինկսթըն դէմ էր իրենց ատեն: Անոնք զիտէին թէ Լիվինկսթըն դէմ էր իրենց ատեն: Անոնք զիտէին թէ Լիվինկսթըն դէմ էր իրենց ատեն: Ոմանք, առեւտուրին, և ուստի կ'ատէին զանիկա: Ոմանք, առեւտուրին, և անոր օգնելու անէին մեծութիւնը տեսնելու, և անոր օգնելու: Անոր մեծութիւնը տեսնելու, և անոր օգնելու: Անոր անոր օգնելու, և անոր օգնելու:

սակայն, անոր կոնակին ետեւը անոր գործը կործանելու և ծրագիրները ի գերեւ հանելու համար Անոր ճամբորդութիւններուն մէջ ո՛ւր որ անոր պատահեին, կը ջանային վախցնել, յոխորտալ կամ կաշառել անոր բեռնակիրները որպէս զի ապստամբէին: Հսերով բնիկներուն թէ Լիվինկոթը իրօք գերեվար մը և լրտես մըն է, կը ջանային զանոնք համոզել որ անոր չտան ուտելիք, ուղեցոյց, կամ կանօ: Գրեթէ տարակոյս չի կայ որ անոնք կը բռնշէին անոր նամակները տանողները և կը կորպընցնէին նամակները:

Լիվինկոթը Եռուժիէ մէջ երեք ամիս հանգչելէ ետեւ բաւական առողջութիւն զգաց նորէն բեռնակիրներուն համար ջանղիպարէ եկող նոր բեռն ետեւէն երթան, ճամբայ ելաւ իր հին հետեւողներուն հետ և քիչ մը պաշարով զոր կարող լին դիմացն անցաւ 1869 Յուլիսին, յետոյ հիւրորդեց դէպի Քապամպարէ Մանկեմա երկրին լո լիձերէն կը վազէ, Լուալապա անունով ծանօթ Արդեօք Լուալապա Նեղո՞սն է թէ Քոնկօն: Այդ հարցը զոր ան կ'ուզէր ստուգել:

Քապամպարէի մէջ ցեղապեաը կը կոչուէր Մուչնեթուս, անուն՝ որ կը նշանակէ ԱԺէր բաց գորշագոյն, կարմրագի թութակի, և անիկա այս

քան բարեկամութիւն ցուցուց Լիվինկոթընի, որ ան տամն օր հանգչեցաւ անոր գիւղին մէջ: Այդանուհետեւ երկրախոյզը նորէն ճամբայ ելաւ նունուակը բնիչեւ հասաւ Լուանա գետ, կէտ մը՝ որ մէջէն, մինչեւ հասաւ կը գետին հետ միացած տեղէն տասը մզոն հեռու կը գտնուի:

Երկիրը, որուն մէջէն անցան անոնք, զարմանալի էր իր գեղեցկութեամբ: Բարձր արմաւենինալի էր իր տախտակի, գերանի համար գործածելի ծաներ և տախտակի, գերանի համար գործածելի ծաներ իսիտ առ իսիտ կը լեցնէին հովիտները և կը զգեստաւորէին բլուրներուն կողերը մինչեւ հորիզոնի գիծը: Հսկայ գետնասող տունկեր և բազանին գիծը: Հսկայ գետնասող տունկեր և բազանին գիծը, պարաներուն չափ պինդ, կ'ոլորուէին կը զեղներ, պարաներուն հոկայ բուներուն շուրջ կամ փաթթուէին ծառերու հոկայ բուներուն շուրջ կամ կախուէին ծիւղէ ծիւղ և ծառէ ծառ նաւի կը կախուէին նման Շուշաններ, որձարմատներ (սաշուաններու նման), Շուշաններ, որձարմատներ (սաշուաններու նման), հողմազարդեր (յասմիկի նման ծաղիկ մը), Ապի, հողմազարդեր (յասմիկի նման ծաղիկ մը), հունի գաղենիներ (նէրկիւ չիչէի) իրենց ճոխ գոյները վաղենիկներ (բանային և իրենց անուշահոտութիւնը լոյսին կը բանային և իրենց անուշահոտութիւնը լոյսին օգին մէջ, մինչ ամէն տեսակ պառուղի բուրեէին օգին մէջ, մինչ ամէն տեսակ պառուղի ներ իսիտ առ իսիտ կը լեցուէին տերեւներուն մէջ: Ներ իսիտ առ իսիտ կը վաղենիկներ, և ուրիշ գեղեցկափետուր Շուշաններուն թութակներ, և ուրիշ գեղեցկափետուր Թուշուններ կը թռչաէին, կը սլանային սաստիկ թռչուններ տաքութեան մէջ, մինչ տեսակ տեսակ կապիկներ տաքութեան մէջ, մինչ տեսակ տեսակ վաղենիկներ ծառերուն բուներէն վեր կը վաղենիկն, ճիւղերուն մէջերը կը վաղվուէին կամ կ'օրօրուէին չուանի մէջերը կը վաղվուէին կամ կ'օրօրուէին չուանի մէջերը կը հաւաքուէին կամ ծառի մը գաղաթը և հոն խոռմբը կը հաւաքուէին ծառի մը գաղաթը:

կը շատախօսէին, կարծես, օրուան լուրերուն և կապիկներու աշխարհին վերջին նորոյթներուն վրայ, իրենց ակռաները ցուցնելով։ Երբեմն իրը թէ աւելի լրջօրէն կը խօսակցէին իրենց դէմքերը ծամածուլով կապիկներու քաղաքականութեան վրայ. և երբեմն երբեմն իրենց լը ութիւնը կորմնցնելով իրար կը հարուածէին ընկոյզներով և կեղեւներով. Մերթ ընդ մերթ անոնցմէ մին, կամ ձանձրութեան պատճառաւ կամ լոկ չարութեան համար, ձամբորդներուն կը նետէր զանոնք։

Շատ յաճախակի գիւղեր կը պատահէին, և բնիկներէն շատեր այծեր, ոչխարներ և հաւեր կը պահէին, նաև սւնէին եղիպատացորենի, պանանայի և շաքարեղէգի պարտէզներ. Ուրիշներ խեղճ և տղէտէին, մինչեւ անդամ չէին գիտեր կրակ վառել սրածայր փայտ մը թանձր փայտի մը ծակին մէջ շրջըջելով։

Բնիկները շատ բարեկամ չէին, վասն զի կը կարծէին թէ կիվինկսթըն գերեվար էր։ Անոնցմէ ոմանք իրենց համար կ'ըսէին թէ մարդակեր են, և կիվինկսթընի բերնակիրները վախցնելու նպատակաւ կը ցուցնէին գանկ մը սոքոյի կամ կուրիլայի (կապիկի տեսակներ) դոր կերած էին իրենք։ Եւ սակայն կիվինկսթըն քննեց հասկցաւ թէ անոնք երբեք մարդ չէին ուտեր, բայց յաճախ որոգայթով կը բռնէին սոքո մը խուրձ մը պանանայով և յետոյ տէգի հարուածով կը սպաննէին զայն, ուշելու համար։

Լուամայի մէջ ոչ մէկ բանով կարելի եղաւ հա-

մողել բնիկները որ կանօ մը դնէին կիվինկսթընի տրամադրութեան ներքեւ, որով ան խուզարկէր լուալապան։ Յետոյ կիվինկսթըն հասկցաւ թէ նոյն կակ իր բերնակիրները կը ջանային բնիկները իրեն իսկ մերժուածէին լը ութիւնը կորմնցնելով իրար կը հարուածէին ընկոյզներով և կեղեւներով. Մերթ ընդ մերթ անոնցմէ մին, կամ ձանձրութեան պատճառաւ կամ լոկ չարութեան համար, ձամբորդութեան բոլոր յոդնութիւններէն աւելի մաշեցուց զանիկա։

Կիվինկսթըն, յուսախաբ բայց անպարտելի, վերադարձաւ Քապամբարէ, և հոն կեցաւ շատ ամիսներ մինչեւ որ անձրեւային եղանակը անցաւ։ Այսուհետեւ 1870 Յունիսին համբայ ելաւ միայն իր հաւատարիմ հետեւորդներուն, Սուսիի, Զումայի իր կարանըրի, հետ և նորէն սկսաւ միծ դետը և կարանըրի, հետ և նորէն սկսաւ միծ դետը խուզարկելու ձեռնարկին։ Բայց բնիկները, Արաբխորդուելով բարեկամութիւն չցուցուցին, և ներէն զրգուելով բարեկամութիւն չցուցուցին, և մերժեցին անոնց ուտելիք տալ, ուստի կիվինկսթընի անոր հետեւորդները շուտով հիւանդ եղան թըն և անոր հետեւորդները շուտով հիւանդ եղան թըն և ուժապառ։ Ցամաքին վրայ փուշերու մէջէ և ուժապառ։ Ցամաքին վրայ փուշերու և խածնող տղրուկքալելով, և սուր եղէդներու և խածնող տղրուկքալ անցնելով, անոնց ուտելիք կտրուեցան ներու մէջէ անցնելով, անոնց ուտելիք կտրուեցան պատուեցան, և անոնց վերքերը չէին բուժուեր։ Պատուեցան, և անոնց վերքերը չէին բուժուեր։ Ուրիշ ընելու բան չի կար, բայց միայն Քապամբարէ վերադառնալ, և զայս ըրին, և երբ հոն հապարէ վերադառնալ, և կաղացած էին, որ երեք սան այնքան յոդնած և կաղացած էին, որ երեք տմիս մեացին բուժուելու համար։

Կիվինկսթըն կը պատրաստուէր երրորդ անդամ



քանին, բայց Լիվինկսթընի երեւումը ամչցուց դաշնիկա, որ զամունք անոր խնամքին թողուց Լիվինկսթըն երեսունէ աւելի ազատեց անոնցմէ, և զանմք ապահով պահուց մինչեւ որ կարող եղաւ վերաբարձնել իրենց ժողովրդին։ Մինչ կոտորածը կը շարունակուէր, Արաբներուն գնրիները առին տարին ամէն ինչ որ թողած էին բնիկները իրենց փախուստի սարսափին ու խուճապի միջոցին։

Լիվինկսթըն իսկոյն որոշեց Եռուձիճի վերադառնալ, և տեղեկազիր մը զրկել Անդղիա այս ամբարիշտ բռնաբարութեան մասին։ Վստահութեան կը զգար թէ իր հայրենակիցները հիմա պիտի գային այս դժբաղդ երկիրն ազատել, և իրաւունք ունէր։ Լուալապայի կոտորտծին վրայ իր տուած տեղեկագիրը Կեղրոնական Աֆրիկէի գերեվարութեան մահացու հարուածը եղաւ, վասն զի արթընցուց, յուղեց ամբողջ Անգղիոյ ժողովուրդը Քրիստնական կառավարութիւնը իսկոյն դործի սկսաւ և, ուրիշ ազգերու ձեռնտուութեամբ, գերեվաճառութիւնը կամաց կամաց բայց ստուգապէս վերջ դաւա։

Դէպի ի Եռուձիճի ուղեւորութիւնը դժուարութեամբ և վտանգներով լի եղաւ։ Լիվինկսթըն շատ հիւանդ էր և ցաւ կը զգար ճամբուն սմէն մէկ քայլին, բայց իր պարտականութեան սէրը յառաջ մղեց զինք, Երկչու Արաբ գերեվարները գիտէին անոր դիտաւորութիւնը, և թէպէտ չամարձակեցան անձամբ անոր ձեռք դպցնել, ջանացին ճամբուն վրայ գտնուող ցեղերը համոզել զանիկա

սպաննել։ Բայց ընկինսերուն մեծ մասը իրենք անձամբ տեսած էին հիմա թէ Լիվինկսթըն գերեւ վարի չէր, և պատասխանեցին թէ ան էր գրարի մարդը, և իրենք չէին ուղեր սպաննել զանիկա։ Այսու ամենայնիւ անոնց մէջէն ոմանք գարանակալ եղան, և տէզեր նետեցին անոր վրայ անոր անցնելու միջոցին։ Ան քանի մը անգամ մաղաղուր զերծաւ, և օր մը տէզ մը սկրթեց անոր վիզը և զերծաւ, և օր մը տէզ մը սկրթեց անոր վիզը և ուրիշ մը զրիացցաւ անկէ քանի մը մատնաչափ միայն։

Ի վերջոյ, 500 մղոնէ աւելի երեք ամիս ամէն օր տառապելէ և վտանգի հնթարկուելէ ետքը օտառապելէ և վտանգի հնթարկուելէ ետքը թանկաներքայէ անցաւ և հասաւ Եռուձիճի Հոկտեմբերի վերջերը։ Հալած մաշած և մահուան տեսմբերի վերջերը։ Հալած մաշած և մահուան դասած էր, և հիմա հասկցաւ որ յետին ասուուր հասած էր, և հիմա հասկցաւ որ յետին ասուուր հանուէր։ Շէրիփ փախած էր բոլոր անոր մէջ կը զանուէր։ Շէրիփ փախած էր բոլոր անոր մթերքով և պաշարներով և երբեք բան մը թողուած չէր։

Այս զարհուրելի կարօտութեան մէջ բարեկամ եկաւ անոր յանկարծ, իբր թէ ամպերէն վար մը եկաւ անոր յանկարծ, իետեւորդները լսեցին թէ իյնալու Օր մը անոր հետեւորդները լսեցին թէ սպիտակամորթ մարդ մը Եռուձիճի կու գար, և վասպիտակամորթ մարդ լիրենց տէրոջ, Լիվինկսթըն դնաց դիղեցին պատմել իրենց տէրոջ, Լիվինկսթըն դնաց դիղեցին պատմել օտարականը, և զարմանքով իմացաւ թէ մաւորել օրագրող մը, Հ. Մ. Սթանլի, զինք երիտասարդ օրագրող մը, Հ. Մ. Սթանլի, զինք պատելու կու գար մթերքներու մեծ կարաւանով մը։

Գերիներու առեւտուրին դէմ Լիվինկսթընի գերիներու առեւտուրին դէմ Լիվինկսթընի գործը այնքան շատ սիրելի ըրած էր զանիկա Առործի այնքան շատ սիրելի ըրած էր զանիկա Առործի մերիկայի մէջ, որ Ամերիկացի մը Ճ. Կորտոն Պէտերիկայի մէջ, որ Ամերիկացի մը

նէթ, Սթանլին զրկեր էր մեծ երկրախոյդը գտնելու, զոր ամէն ոք կորսուած կը կարծէր:

Ուրիշ ազգէ մը, քան բուն իր ազգէն, եղած այս մարդապիրական և առատաձեռն գործը մեծապէս ազդեց Լիվինկոմթընի, և ինք ու Սթանլի մտերիմ բարեկամներ եղան, Լիվինկոմթըն ի փոխարէն պատմեց ամէն ինչ որ գիտէր Ալֆրիկէի վրայ, և Սթանլի միշտ երախտազիտութիւն կը զգար այս օժանդակութեան համար երբ մեծ երկրախոյդ մը ըլլալու կարգը իրեն եկաւ:



Գ. ԼՈՒԽ Ժ.

#### ՎԵՐՁԻՆ ՈՒՂԵՇԻՈՐՈՒԹԻՒՆԸ

Մինչ Լիվինկոմթըն և Սթանլի մէկտեղ կը գտնուէին, կարճ ճամբորդութիւն մը ըրին դէպի թանկանեխքայի հիւսիսային ծայրը, կ'ուղէին հասւ կընալ թէ արդեօք այդ լիճէն ուեւէ գետ կը վազէ՞ր դէպի նեղոս. բայց գտան որ գետ մը, Ռուդիվի, ընդհակառակն լիճին մէջ կը վազէր, եթէ հիմա անցնէին Ռուդիվիէ և երթային դէպի հիւսիս, հաւանօրէն նեղոսի ինդիրը պիտի լուծէին քանի մը ամիսէն, Բայց Սթանլի Սնդղիա վերադառնալու էր, և Լիվինկոմթըն անոր հետ դնաց:

Սթանլի Լիվինկոմթընի հետ չորս ամսուան ընկերակցութեամբ այնքան ներհուն երկրախոյդ մը եղաւ որքան իր նոր բարեկամը, իրենց ետ դառնալու միջոցին անոնք շատ խօսակցեցան մեծ գե-

տերուն ակերուն նկատմամբ, և երկուքն ալ խորհեցան թէ Լուալապա թերեւս նեղոսի մէջ կը հոսէր: Բայց Լիվինկոմթըն արդէն հայթայց-թած էր բաւական ապացոյց հաստատելու համար թած էր բաւական ապացոյց հաստատելու համար մտերիմ բարեկամներ եղան, Լիվինկոմթըն ի փոխարէն պատմեց ամէն ինչ որ գիտէր Ալֆրիկէի վրայ, և Սթանլի միշտ երախտազիտութիւն կը զգար այս օժանդակութեան համար երբ մեծ երկրախոյդ մը ըլլալու կարգը իրեն եկաւ:

Սթանլի հիմա ջանաց համոզել իր ընկերը Սնդղիա երթալ իրեն հետ, բայց ի զուր, Լիվինկոմթըն պայրենիք գտնուող իր բարեկամներուն խոստահայրենիք ակերը գտնել, և չէր ուզեր բարցած էր նեղոսի ակերը գտնել, և չէր ուզեր բարցած էր նեղոսի ակերը գտնել, և նույնութիւնի թողի ընել իր խոստումը, Այսու ամենայնիւ ձի թողի ընել իր խոստումը, Այսու ամենայնիւ Սթանլիի հետ վերադառնաւ և եկաւ մինչեւ Եռունիւնականէմպէ, վասն զի հոս կ'ակնկալէր գտնել նիեւանեխմպէ, վասն զի հոս կ'ակնկալէր գտնել պաշտրներ Բրիտանական կառավարութենէն, որ պաշտրներ Բրիտանական կառավարութենէն, որ պաշտրներ Բրիտանական կառավարութենէն, որ պաշտրներ Բրիտանական կառավարութենէն,

Երբ հոն հասան, իմացան որ, սովորականին պէս, պաշտրները կողոպտուած և ծախսուած էին: Այս ատեն Սթանլի, իբրեւ ձշմարիտ ընկեր, Լիվինկոմթընի հետ բաժնեց բոլոր իր պաշտրները և վինկոմթընի հետ բաժնեց բոլոր իր պաշտրները





ծառի մը ներքեւ, և տնկեցին երկու ցիցեր և զանոնք միացուցին թեթեւ գերանով մը իբրեւ նշան տեղւոյն: Ողբի օր մը սահմանուեցաւ, և Զիթամպոյի ժողովուրդն ամբողջ եկան, իրենց սովորութեան համաձայն, աղեղներով և նիզակներով, մինչ բենակիրները հրազդափեր կ'արձակէին: Ի վերջոյ մարմինը փաթութուեցաւ մումեայի նման՝ քինայի կեղեւի և առագաստի կտաւի մէջ և ցիցի մը կապուեցաւ, և այսպէս ուսի վրայ առնուելով վերադարձի ճամբորդութիւնն սկսաւ:

Հաւատարիմ մարդոց այս փոքրիկ խումբին քաջութիւնը և տոկունութիւնը ո՛չչափ գովուի Փիչ է: Անոնք անդամ մը եւս զիմագրաւեցին ողողումներու, տենդի և ուտեսափ չգոյութեան բուլոր հին վտանգներուն: Անցան կուափուլայէ և ուղղուեցան դէպի Թանկաներքայի հարաւային ծայրը: Անոնց մեծ վախը բնիկներուն տգէս գաղափարներէն էր, որոնք չէին ուզեր որ մեռած մարմին անցնի իրենց գիւղէն: Յաճախ բաժ վճարուելու էր, և անգամ մը ստիպուեցան կռաւիլ: Եկան բնիկներու ցեղի մը, որոնք խռով ցցապատնէշ մը ունէին, նաեւ երկու գիւղեր իրարումուիկ: Ցցապատնէշին մէջ գտնուած մարդիկը արմաւի զինի խմած էին և անոնց ցեղագետին որդին գինով էր: Ցեղապետին բարեկամութիւնը կրնար շահուիլ, բայց որդին չթողուց որ ճամբորդները անցնէին Շուշ կուտ մը հանեց և իր մարդիկը սկսան նետեր նետել:

Այն ատեն Սուսիի խումբը ներս մտան բնիկ-

ներուն ցցապատնէշին, և իրենց թանկագին բեռողին ներսը գտնուած հիւղակներէն մէկուն մէջ: Այնուհետեւ հրացաններ ի ձեռին յարձակեցան երկու գիւղերուն վրայ, այրեցին հիւղակները և ժողովուրդը քշեցին իրենց կանոները: Ասկէ ետեւ դոփուրդը աւարովը ապրեցան շաբաթ մը իրենց գրաւած աւարովը ապրեցան շաբաթ մը իրենց գրաւած աւարովը լսելու եկան:

Երբ անոնք Եռնիեանեէմպէ հասան, պատահեցան Լիվինկսկթընը վնտուելու համար Անդղիայէ Պլկուած արշաւախումբի մը, և իմացան թէ աշուարար ուրիշ խումբ մը ճամբայ ելած էր Քոնդապատար կողէ վեր՝ արեւմտեան ծովեղերքէն: Եռնիեան կոյէ վեր՝ սպան ուզեց անմիջապէս թաղել մարեէմպէի սպան ուզեց անմիջապէս թաղել մարմինը: Բայց Սուսի և անոր մարդիկը ուժգին մերժեցին լըանել իրենց նպատակը:

Այսպէս այն հաւատարիմ խումբը շարունակեցին իրենց սիրոյ գործը, և ոտքով ինն ամիս ճամցին իրենց սիրոյ գործը, և ոտքով ինն ամիս Պակամոյո, 1874 Փետրաբորդելով ծովեղը հասան Պակամոյո: Հու այս պատուարժան և կարող սեւառարին: Հու այս պատուարժան և կարող սեւառարին: Հու այս պատուարժան և կարող սեւառարին: Անոր բոլոր ստացուածքն ալ հոն էին մինչեւ անոր վերջին կոճակը:

Անոնց գործը աւարտեցաւ, և անոնք տխուրդէմքերով ետ գարճան:

Լիվինկսկթընի մարմինը իր գերեզմանը տարուեցաւ Ուէսթմինսթըրի Աբբայարանին մէջ, 1874 Ապրիլ 18ին, ձեռամբ Օզուէլի, Քըրքի, Եռնկի, Ապրիլ 18ին, ձեռամբ Օզուէլի, Քըրքի, Եռնկի, Սթանլիի և անոր հին բարեկամներէն ուրիշներթանլիի:

բոււ, Բայց անոր ազնիւ ոգւոյն գործը չվերջացաւ, Բոլոր մարդիկ փութացին պատիւ մատուցանել անոր, և շատեր հիմա սկսան կատարել անոր պատուէրը: Ան ըստած էր անդամ մը, թէ եթէ ինք կարող ըլլար միայն վախճանին բերել դերեվաճառութիւնը, զանիկա պիտի համարէր ռչատ աւելի մեծ մեծագործութիւն մը քան բոլոր գետի ակերուն գիւտը միանգամայն:

Լիվինկաթընի գերեզմանին վրայի լալօնքը անոր հայրենիքին վրայ փողի ձայնի մը նման հրաւէր եղաւ դէպ Ավրիկէ: Ուրիշ քաջարի անձինք դէպ յառաջ խուժեցին շարունակելու և յառաջ վարելու համար այն գործը զոր սկսած էր անանձնասէր Սկովտիացի գիւղացի պատանին: և հիմա Ավրիկէի մէջ գերեվաճառութիւնը զրեթէ վերջացած է: Լիվինկաթըն սղոցեց առաջին գերիի լուծը Շիրէի հովհատին մէջ, Կորտոն, Քիչնըր, Մաքտոնալտ և Ռինկէյթ քանդեցին գերեվարութեան վերջին ամբոցները Նեղոսի վրայ:

Լիվինկաթըն քիչ մնաց որ գտնէր Նեղոսի ակը, բայց դտաւ Թոնկոյի, աշխարհի երրորդ մեծագոյն գետին, ակը: Սթանլի, լրացուց ոահվիրայութեան մնացած բաժնին մեծագոյն մասը:



Հիմա աղուոր ճամբայ մը կ'անցնի Մըրչին կարկաջաստհանքներէն, մրնչ Նիսաս Լճին վրայ կը նաւարկեն Բիրտանական երկու մարտանաւ և վաճառականական չոփենաւներու տորմիդ մը: Համալսարաններու Միսիոնարութիւնն ալ իւրեն յատուկ շոգենաւն ունի լճին վրայ, և ուրիշ

միսիոնարութիւններ ալ ոգի ի բոլին կ'աշխատին Լիվինկաթընի ծրագիրներուն վրայ: Թանկանեիքա Լիճը Նիտառյի կցուած է ճամբայով մը, և ընդ-հուպ կարելի պիտի ըլլայ հոն հասնիլ երկաթուղիով Վիթթորիա Ջրվէժներէն:

Բաց աստի, Եւրոպական աղգերը Ավրիկէն բաժնած են իրենց մէջ: Անգլիացիք իրենց խնամքին ներքեւ առած են իրք երեսուն միլիոն սեւամորթիներու երկիրը, և կը ջանան արդարութեամբ կառավարել զանոնք: Լիվինկաթըն եւս կ'ուզէր որ Անգլիացիք սորվեցնին անոնց իրենց կեանքերը լաւագոյն կերպով գործածել, և ինք փորձով հաստատեց թէ աղնուութիւնն ու արդարութիւնը կրնան ազնիւ մարդիկ շնին նման գարութիւնը կրնան ազնիւ մարդիկ շնին նման սուսիի և անոր հաւատարիմ խումբին: Եթէ Քրիստոնեայ ժողովուրդներ այս պարտականութիւնը կատարեն հանդէպ Ավրիկեցւոց, անոնք անոնց քով պիտի կանգնին երբ իրենց պէտք ունենան: Քով պիտի կանգնին երբ իրենց պէտք

Տակաւին կը դանուին Ավրիկէի մէջ սեւամորթիները որոնց դէմքերը կը պայծառանան ուրախութեամբ երբ կը լսեն Լիվինկաթընի անունը: Անոնք հարցումներու պիտի պատասխաննեն և հարցումներ պիտի ընեն իրենց արտառոց կերպեց, այն մեծ մարդուն վրայով, զոր կ'անուանէին բով, այն մեծ մարդուն վրայով, զոր կ'անուանէին բով, Բութիչը: Այս, ու Ավրուպ Բութիչը: Ամասատուն Սիրալը և Մարտոց Բութիչը: Այս, ու Ամասատուն Սիրալը և Մարտոց Բութիչը: Այս, ու Ամասատուն Սիրալը և Մարտոց Բութիչը:

քէն ան Ափրիկէ դրկեց զանիկա, ոչ թէ վղոսկր և ոսկի ու գերիներ ստանալու համար, նման Արտմաբրուն և Փորթուկալցիներուն, այլ իմաստութեան բարի պատգամ մը հաղորդելու և մարդիկ ազատագրելու համար: Դուք ձեր երկրին մէջ անոր նման շատեր ունի՞ք: Ահ, բայց անոր սիրուտակաւին Ափրիկէ կը գտնուի Զիթամպոյի մէջ, մվուլայի ծառին ներքեւու»





Ա.ՓՐԻԿԵՒ

ԽՍՀՄ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ  
ԳՐԱԴԱՐԱՆ

ՀԱՅ-ԱՐՄ. ՀԾՌ

ՀԱՅ-ԱՐՄ. ՀԾՌ  
ՀԱՅ-ԱՐՄ. ՀԾՌ  
ՀԱՅ-ԱՐՄ. ՀԾՌ



1/2

Գին 2 Դահ.

Յայստակի Սղց



NL042

20260